



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

34րդ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ԴԱՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋ ԴԱՍԸՆԹԱՑՔ
ՀԱՍԱԿԵԴՐՈՆ ԴՐՈՒԹԵԱՄՔ

ՆՈՐ ԴՊՐՈՑ

Բարոյազիտուրիւն, Քաղաք. Կրութիւն,
Պատմուրիւն, Աշխարհագրուրիւն, Թուարանուրիւն,
Գիտուրիւններ, Մայրենի լեզու

Պ.Ա.ՏԿԵՐՈՒԶԱՐԴ

Տարբակալի Ընթացք

Բ. ՊՐԱԿ

Գիտական պատմութեան

مارف نظارت جلیله سنك ٤٥ ومروي و
نار بخلو و خستامه سبله طبع ا

491.99-8

Դ-23

Հ.Պ.Օ.Տ.Ա.Ր.Ո.Կ.Ե.Զ

ՍՄԲԱՏ ԴԱՎԻԹԵԱՆ

1901

29 MAR 2023

8201

1005-10



1. ԽօՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Պարտականութիւն դեպի ծնողք.
— Գրիգոր Խելացի տղայ մըն է և աղէկ կ'աշխատի
իր դասերուն. իր բնաւորութիւնն ալ շատ աղէկ է,
այնպէս որ ուսուցիչը կը զարմանայ անոր աշխատա-
սիրութեանը վրայ : Օր մը, ուսուցիչը ըստ Գրիգո-
րին որ նամակով մը խմացրնէ իրեն թէ ինչ է պատ-
ճառը որ ինքն այնքան աշխատաէր է : Գրիգոր հե-
տեւեալ նամակը գրեց :

«Պարո՞ն ուսուցիչ . Շատ կը սիրեմ հայրս ու մայրս
և կ'աշխատիմ որ անոնց սիրելի ըլլամ : Իմ ծնողքս
ամբողջ օրը ինձի համար կ'աշխատին և ամէն բան
կ'ընեն որ ես աղէկ ապրիմ : Ես ալ կ'ուզեմ իմ կող-
մէ աղէկութիւն ընել իմ սիրելի հօր և մօր :

«Գիտէ՞ք արդեօք թէ որչա՞փ կ'ուրախանան ա-
նոնք, երբ ես գպրոցէն տուն կը դառնամ ու կ'ի-
մացընեմ թէ դասերուս մէջ աղէկ թիւեր առած եմ:
Հիմա՝ շխտակը զըսուցե՞մ, ես այնքան կ'աշխատիմ որ
ծնողքս միշտ ուրախ ըլլան իմ առաջդիմութեանս
համար: Ասկէ դատ, հայրս ինձի ըստ թէ, երբ օր մը
ինքը ծերանայ, ե՞ս ալ մեծ երիտասարդ ըլլամ, այն
ատեն ե՞ս պիտի օգնեմ իրեն: Ահ, որչափ աղէկ է այն
օրը, որ ա՛լ չթողում որ իմ ծերունի հայրս ու մայրս
աշխատին, որ անոնք հանդիսաւ նատին և ես անոնց
համար աշխատիմ:

«Պարո՞ն ուսուցիչ, ես Ձեզ ալ շատ կը սիրեմ, Դուք ինձի շատ բաներ կը սորվեցընէք, ես միտքս դրած եմ միշտ աշխատիլ որ դուք հաւանիք ինձի » :

1. Առած. — Բոլոր սրտով սիրեցիք ձեր ծնողը :

2. Առած. — Տղա՛մ, հնազանդ եղէ՛մ ձեր հօր ու մօր :

2. Խօսակառություն. — Պարտականուրիւն ևդրայրներու և նոյներու մեջ. — Եթէ դուք ձեզմէ աւելի մեծ եղբայրներ ու քոյրեր ունիք, շատ սիրեցէք զանոնք, երբ պղտիկ ցաւ մ'ունենաք, խացուցէք անոնց. Երբ ուրախ ըլլաք, ըսէք անոնց: Երբ գծուար սորվիք ձեր դասերը, անոնց հարցուցէք: Մեծերը միշտ կը սիրեն իրենցմէ պղտիկները և անոնց կը սորվեցընեն:

Ես պղտիկ տղայ մը կը ճանչնամ որ իր ձեռքը ինկած տասնոցները կը պահէ և նոր Տարիին նուէր մը կը գնէ իր մեծ քրոջը տալու համար: Եթէ աւելի պղտիկ եղբայր ու քոյր ունիք, սիրեցէք զանոնք, գգուեցէք այդ պղտիկները, սորվեցուցէք անոնց գիր գրել, կարդալ, հաշուել: Ի՞նչ սիրուն բան է պղտիկ տղային բան մը սորվեցընել: Եթէ, Աստուած ընէ, դուք մայր չունենայիք, ո՞վ պիտի հոգար այդ պղտիկները :

Շատ մը մեծ եղբայրներ ու քոյրեր կան, որ երբ մայր չունին, իրենց պղտիկները մօր պէս ու հօր պէս կը ինամեն :

3. Առած. — Երբ եղբայր եղբօր օգնէ, երկուին ալ երշանիկ կ'ըլլան,

3. Խօսակառություն. — Պարտականուրիւն դեպի մեծ հայրն ու մեծ մայրը. — Առառու մը փոքրիկ Ազնիւին հարցուցին թէ առնը մէջ ամենէն աւելի ո՞վ է որ

իր հետը կը խաղայ ու զինքը կ'ուրախացընէ. Ազնիւ, աղէկ մը մտածելէ ետքը, ըստու . — Մեծ հայրա, ան է որ զիա կը դրէկ շատ անգամ, իր ծունդերուն վրայ կ'առնէ: Երբ օգը աղէկ ըլլայ, ձեռքէս կը բանէ, զիս պտտցընելու կը տանի. շատ անգամ սենեալին մէջ պղտիկ դնտակներով ինձի հետ կը խաղայ: Գարնան ժամանակ սա կանաչ բարտի ծառերէն ճիւղեր կը կտրէ և ինձի համար պիտիչ (առողիչ) կը շինէ: Գիտնաք թէ ո՞րշափ կը սիրեմ մեծ հայրա, — Եթէ ան ըլլայ, ես շատ կը նեղուիմ տանը մէջ: Անցած օր ես խօսք տուի մեծհօրա, որ, երբ մեծնամ, իրեն պղտիկ էշ մը գնեմ որ վրան նատի ու այդին երթայ:

4. Առած. — Երշանիկ է այն մայրը որուն զաւկին մազերը իր այցին առցեւ կը ճերմկնան:

5. Առած. — Մարդ շատ միջոցներով կրնայ նեղուրիւն պատճառել ուրիշներուն եւ շատ միջոցներով ուրախուրիւն:

4. Խօսակառություն. — Պարտականուրիւն դեպի սպասաւորները. — Յովսէփ ու իր քոյրը Սաթինիկ գեռ պղտիկ տղաքներ էին, երբ իրենց սպասուհին որուն անունը Սալլի էր, զիրենք շատ անգամ պտտցընելու կը տանէր, երբեմն ալ՝ երբ սպասուհին տանը մէջ շատ գործ ունենար՝ իրենց սպասաւոր Գէորգ զիրենք կը տանէր մտակայ պարտէզները պտտցընելու: Երբ Յովսէփ ու Սաթինիկ մեծցան ու մարդ եղան, անոնք չմոռցան իրենց սպասաւորն ու սպասուհին: Հիմա, երբ կը հարցընէք իրենց, ձեզի պիտի պատմեն թէ պղտիկ եղած ատեննին ո՞րշափ հոգ տարած են իրենց, ի՞նչպէս խնամած են զիրենք: Քոյրն ու եղբայրը շատ երախտագէտ սիրտ ունին, անոնք մեծ ըարիքներ ըրին իրենց սպասաւորին ու սպասուհիին:

Սաթինիկ կը սիրէք Սալվին, խեղճ կինը պղտիկ զաւակ մ'ունէր գիւղը, Սաթինիկ միշտ նուերներ կը զրկէր անոր. իսկ հիմա որ Սաթինիկ մեծցաւ ու կատարեալ աղջիկ եղաւ, ստիպեց Սալվին որ իր պղտիկ տղան հոս բերէ : Հիմա սպասուհին տղան դպրոց կ'երթայ և Սաթինիկ անոր հոգ կը տանի :

Իսկ Գէորգ արդէն կարիճ երիտասարդ էր : Յովսէփ, երբ մեծ մարդ եղաւ, չմոռցաւ զանի : Գէորգին ամսականէն մաս մը դրաւ իր քովը պահեց : Օր մ'ալ երբ Գէորգին հայրն ու մայրը իրենց գիւղէն նամակ գրեցին Յովսէփին և աղաչեցին որ իրենց զաւակը դրկէ, Յովսէփ շատ ուրախ եղաւ : Գէորգի ստակին վրայ իր կողմէ ալ ստակ դրաւ և անոր ըստաւ . « Գէորգ, հայրիկդ ու մայրիկդ քեզ կ'ուզեն, զնա՛ երկերդ, թող անոնք ուրախ ըլլան, Աստուած քեզի հետ » : Գէորգ շատ յուզուեցաւ, անոր աչքերն արցունքով լեցուեցան, պագաւ Յովսէփին ձեռքը եւ մեկնեցաւ իր հայրենիքը :

Յովսէփ այնքան ուրախ էր իր սպասաւորին բարեք ընելուն համար, որ մինչեւ այսօր ինքը կ'ըսէթէ ես կեանքիս մէջ այնչափ երջանիկ եղած չէի, որքան այն օրը որ Գէորգը ճամբու դրի գէպի իր հայրենի տունը :

6. Առած . — Մէր ծառաներն ու սպասուհիներն ալ մարդ են, սիր ու զգացում ունին . պէտք է անոնց հետ յաղցրուեամբ վարուինք եւ անոնց բարիք ընենք :

5. Խօսակառեան . — Հաշտարար միտք . — Միմօն ու Քերուզ իրարու ձեռքէ կը քաշքչէին պղտիկ պուտրիկ [պէպիկ] մը զոր հօրաքոյը տուած էր իրենց : Ան կ'ըսէր թէ իսն է, միւսը կ'ըսէր իսն է : Խեղճ



պուազրիկին հագած շորերը արդէն սկսած էին պատաժիլ ու քոյր եղբայր բարձր ձայնով կը պուազռային, իրարու դէմ կը բարկանային։ Քիչ էր մնացեր՝ պուազրիկը կտոր կտոր ըլլար, երբ մեծ քոյրը Դպրոցէն տուն եկաւ ու ըսաւ. Մափկ ըրէք, ձեզի բան մը պատմեմ, մեր վարժուհին այսօր շատ աղէկ պատմութիւն մ'ըրաւ։ Ժամանակով երկու քոյր կան եղեր, ասոնք ունեցած են պուազրի մը։ օր մը սկսած են իրարու ձեռքէ քաշել զանի, իրարմէ խլելու համար։ Այն միջոցին դատաւոր մը ներս մտեր է և պուազրիկը անոնց ձեռքէն առնելով, զմելիով երկու կտոր ըրեր, ու մէկ կտորը մէկին, մէկալը միւսին տուեր է. որ իրարու հետ չկուտին։

— Ա՛հ, խեղճ պուազրիկ, ըսին եղբայր ու քոյր։ Այն ատեն Վարդուհին ըսաւ. — Դուք ալ հիմա այն երկու քոյրերուն պէս էք, պուազրիկին համար կոփւ կ'ընէք, տուէ՞ք պուազրիկը՝ երկու կտոր ընեմ, կէսը քեզի,

— Զէ՛, չէ՛, ըսին պզտիկները, չէ՛, մենք չենք ուզեր, մե՛զք է պուազրիկը։ Շատ լաւ, ըսաւ այն ատեն Վարդուհի, ուրեմն պուազրիկը հոս սեղանին վրայ դնենք, թող անիկա քեզի՛ ալ ըլլայ, անոր ալ։

— Այո՛, այո՛ այդպէս աղէկ է, ըսին երկու պզտիկները և հաշտուեցան։

7. Առած. — Մարդ մինակ իֆնիրեն համար ապելու չէ։

8. Առած. — Պատիկ տղամ իրարու քող օգնեն։

6. Խօսակառարութիւն. — Օգտակար րլլարու փափագ. — Արդութենց տունը օր մը լուացք կար։ Արդութի մայրն այնքան զբաղած էր որ աչք բանալու ժամանակ չունէր։ Որովհետեւ արձակուրդի օրեր էին, Ար-

զութ գպրոց չէր գացած։ Հիմա Արդութ կը մտածէ թէ ինչպէս օգնէ իր մօրը։ Կէս օրուան ձաշի ժամանակը կը մօտենար, Արդութ անձայն անշուկ սեղան պատրաստեց, պնակները դրաւ ու պարտէկ իջնելով ծաղկիներէ փունջ մ'ալ շինեց ու գաւաթ մը ջրի մէջ՝ սեղանին վրայ դրաւ։ Մայրը որ շատ ժամանակ չունէր, ներս մտաւ սեղանը պատրաստելու համար . . . և ո՛րչափ զարմացաւ երբ տեսաւ որ սեղանը շակուած է և Արդութ անկիւն մը կեցած՝ իր երեսը կը նայի անուշ ժախտով մը։

Մայրը շատ ուրախ եղաւ, խոկ պզտիկ աղջիկը ա՛ւ առելի ուրախ եղաւ որ կրցած էր իր մօրը օգտակար ըլլավ։

9. Առած. — Մարդ միշտ երջանիկ է երբ օգտակար կ'ըլլայ։

7. Խօսակառարութիւն. — Ընտանիքի ուրախութիւն. — Տեսա՞ծ էք թաշունի բոյն մը ուր գեղնագոյն կառուցով ձագուկներ ձիւ ձիւ կ'ընեն՝ սպասելով որ իրենց մայրը ուտելիք բերէ իրենց։ Հիմա, երեւակայեցէք որ այդ ձագուկներէն մէկը բոյնէն վար իյնայ և քարերու ներքեւ մնայ՝ միս մինակ։ Ի՞նչ կ'ըլլայ խեղճ ձագուկին վիճակը։ Պիտի ճըվճըվայ, ճըվճըվայ ու անօգնական մեռնի։ Դուք ո՛րչափ երջանիկ էք որ հայր ու մայր ունիք, տան մէջ կ'ապրիք, եղբայրներ՝ քոյրեր և ազգականներ ունիք։ Ես պզտիկ տղայ մը կը ճանչնամ, որուն հայրն ու մայրը մեռած էին, մնացած էր որը։ Տեսնէիք ի՞նչ խեղճութեան մէջ էր։ Հագուտոնները պատռած՝ դէմքը, մազերը ալտուա, նիհար, գիշերները փողոցը կը մնար։ Խեղճ որը։ Բարեկամ մ'ունէի որ զաւակ չունէր, աղաչեցի անոր որ

այդ որբը իր քովին առնէ : Բարեկամս, որ շատ բարի սիրտ ունէր, լսեց իմ խօսքս, որբը առաւ իր տունը, պաշտպաննեց զայն : Հիմա որչա՞փ երջանիկ է խեղճ տղան : Հոն, տանը մէջ, ձմեռ ատեն սենեակը տաքք է : Աղէկ հագուստներ կը հագնի, աղէկ կերակուր կ'ուտէ : Զինքը կը լուան, կը մաքրեն, հիւանդ ըլլայ՝ իրեն հոգ կը տանին :

Ի՞նչ աղէկ բան է տունը : Հոն մարդ իր եղբայրներուն ու քոյրերուն հետ կը խաղայ : Մեծ հայրն ու մայրը զինք կը սիրեն, իր մայրն ու հայրը իրեն ինչ որ պէտք է, կ'առնեն և զինքը դպրոց կը զրկեն : Տունը, տանը սենեակները, պատիկ պարտէզը, ամենքն ալ շատ սիրուն են : Տանը ուրախութիւնը ամէն տեղէն աղէկ է : Գացէ՛ք բարեկամի մը տունը, մնացէք հոն մէկ երկու օր, պիտի տեսնէք՝ ձեր սիրաը կը նեղուի, շուտով կ'ուղէք ձեր տունը դառնալ :

10. — Առած . — Ամէն առայինուրիւն ընտանիքն կը բղիի :

11. Առած . — Տղան ամէն տարիի մէջ պէտք է յարգէ ու մեծարէ իր ծնողին :

8. Խօսանութուն . — Ընտանեկան կեանիք բարեյացուցիչ ազգեցուրիւնը . — Օր մը քանի մը հոգի մէկտեղ ժողվուած՝ կը խօսակցէին ու շատ կը գովէին մարդ մը, որուն համար կ'ըսէին թէ շատ բարի է, շատ քաջասիրտ և շատ ալ պարկեշտ է : Այդ մարդը նոյն միջոցին հոն եկաւ, կանչեցին զինքը և խնդրեցին որ իրենց ըսէ թէ ի՞նչպէս ինքը այնքան լաւ կը թուած է : Մարդը պատասխանեց . « Ես շատ արժանաւոր մէկը չեմ, դուք պէտք չէ որ այնքան զիս գովէք, այլ գովէցէք ընտանեկան կեանքը : Ես տանը

մէջ մեծցած եմ՝ հօրս մօրս աչքին առջեւ : Անոնք շատ բարի ու աշխատասէր էին, միշտ աղէկ օրինակ կու տային ինձի : Ես օր մը չսեցի անոնց բերնէն վատ խօսք մը, չսեցի որ ուրիշները բամբասէին, ուրիշներուն գէշ ըսէին : Ինձի ալ միշտ այնպիսի գիրքեր կուտային կարգալու, որ ես բարի ու պարկեշտ մարդերու պատմութիւն կը կարդայի անոնց մէջ :

« Ես շատ կը ցաւիմ անոնց վրայ որ տան մը մէջ չեն ապրիր : Ընտանիքի մէջ մարդ աղէկ բաներ կը տեսնէ և աղէկ բաներ կը սորվի, ինքն ալ բարի ու պարկեշտ կ'ըլլայ : Ես մարդեր կը ճանչնամ որ տուն տեղ չտնին . թափառական ու չար մարդիկ են » :

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԱՄՍՈՒԱՆ

Պէտք է սիրենը ու յարգենը մեր հայրն ու մայրը որ այնքան կը զուրգուրան մեր վրայ, կը խնամեն զմեզ : Մենք պէտք է աշխատինք մեր քոյրերուն ու եղբայրներուն հանելի ըլլալ, անոնց սիրտը ուրախացնելի : Հապա որչա՞փ պարտաւոր ենք մեր մեծ հայրն ու մայրը պատուել, մեծարել, որովհետեւ անոնց այնքան բարի են ու կը սիրեն զմեզ : Մեր տան սպասաւորներուն համար պէտք է շատ բարի ըլլանք : Պէտք չէ բնաւ իրարու հետ վիճարանիլ, աղէկ է որ միշտ անուշ վարուինը մէկմէկու հետ : Պէտք է աշխատինը օգտակար ըլլալ, որչափ կարողութիւն ունինք : Շատ սիրելու ենք մեր ընտանիքը, եւ աղէկ բաներ սորվելու ենք ընտանիքի ծոցին մէջ :



ԹԱՂ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ

1. ԴԱՍ. Ժաղովուրդը. — 1. Ներսէս կիրակի առաջու մը հօրը հետ եկեղեցի գնաց, զարմանքով տեսաւ որ հոն, եկեղեցին բակը, ուրիշ կիրակիներէ աւելի բազմութիւն կաք: Ամէնքն ալ աղօթք ընելէ ետքը, մէկիկ մէկիկ կուղային բանկալին առջեւ, ուր դրուած էր տուփ մը՝ կնքուած, և վերի կողմէն ծակ մը միայն ունէր. անոր մէջ կը ձգէին մէյմէկ թղթի կտոր: Տուփին վրայ գրուած էր Քուետուփ: Հոն կար տետրակ մը ուր ամէնքն ալ կը գրէին իրենց անունը, Քիչ մը ետք, թաղին Քարոզիչ Վարդապետը և ժողովուրդը դպրոցին սրահը ելան, հոն բերին նաեւ քըւէտուփը, և Քարոզիչը ամէնուն առջեւ բացաւ այդ տուփը և երկու հոգի անոր մէջէն թղթերը (բըւէ) մէկիկ մէկիկ հանելով՝ բարձրածայն կը կարդային, և ուրիշ երկու հոգի ալ կարդացուած անունները կը գրէին մեծ թղթերու վրայ:

2. Ներսէս, որ հազիւ 12 տարեկան կար, բան չհասկցաւ այս եղածներէն, և հետաքրքրութեամբ հարցուց հօրը թէ ի՞նչ կ'ընէին այն տեղ:

Եւ հայրը բացատրեց թէ թաղին եկեղեցին ու դպրոցին գործերը վարելու համար 7 անձ կ'ընտրեն քուէարկութեամբ որուն կը հոգէ թաղին Քարոզիչը կամ Աւագերէցը: Աւագերէցը Պատրիարքարան կը գրէ ընտրուած 7 հոգիին անունը և Պատրիարք կոնդակով կը հաստատէ Թաղ. Խորհուրդը:

Աս ընտրուածները պարկեշտ ու խելացի մարդիկ

ըլլալու են, որ եկեղեցիին, դպրոցներուն ու աղքատներուն հոգ տանին ամէն կիրակի հաւաքուելով եկեղեցիին խուցը:

1. Ո՞ւր զնաց ներսէս: Ի՞նչ տեսաւ եկեղեցիին բակը, 2. Ի՞նչ է քուէտուփը: Ի՞նչպէս կատարեցին քուէարկութիւնը: Ո՞գ կը վաւերացընէ ընտրութիւնը: Ի՞նչ է ընտրողը: Խոկ ընտրելի՞: Ի՞նչ է Թաղական խորհրդին պաշտօնը:

2. ԴԱՍ. Թաղակին զօրծեր, Դպրոց. — 1. Ընտանիք մը կար որ ըքաւորութեան մատնուած էր և չէր կրնար աշխատիւ. պղտիկները խեղճ էին և ձմեռը վրայ հասնելով՝ նոյն խոկ վառելիք շունէին: Իրենց տաներէցը գնաց Թաղական Խորհրդարան և բացատրեց անոնց վիճակը: Թաղ. Խորհուրդը, որ Ծնունդէն առաջ ժողովուրդէն դրամ հաւաքած էր, քահանային ստակ տուաւ, քահանան տարաւ զայն աղքատ ընտանիքին որ ատ ստակով հոգաց իր պէտքերը:

Փայտ ու ածուխ տուաւ, և քիչ մը կերպաս զնեց՝ տղոց վրան գլուխը նորոգելու համար: Շարթէ շարաթ այսպէս քիչ մը դրամ կը վճարէին այդ աղքատ ընտանիքին, մինչեւ որ անոնց հայրը առողջացաւ, սկսաւ գործի երթալ, և իրեններուն ապրուատը ճարել:

2. Խորէն 7 տարեկան եղաւ: Դպրոց երթալու ատենն էր: Հայրը տարաւ զայն եկեղեցիին խորհրդարանը, անունը արձանագրել տուաւ, տոմսակ մը տուաւ և միւս օրը տղան տարաւ դպրոց, և տոմսակը յանձնեց Տնօրէնին որ Խորէնը դրկեց առաջին դասարանը: Հոն շատ մը տղաք կային: Խորէն շատ ուրախացաւ, հոն տեսնելով իրեն տարեկից տղաքներ: Վարժապետը անոր տուաւ Քերական մը, քարէ տախտակ, գրիչ, և Խորէն ակսաւ այբուրենը սորվիլ:

Հայրը ամէն ամիս 10 դրուշ կուտար Խորէնին,

ան ալ կը տանէր դպրոցի Տնօրէնին, որ Ընկալագիր
մը կուտար՝ սապէս.

Ստացայ 10 դրշ. Սեպտեմբեր ամսաթոշակը Ա.
Դարձաւանի աշակերտ Խորեն Միխայելանի:

1 Սեպտ. 1900

Տեղեն Ա. Վարժարանի

[Ստորագրութիւն]

3. Խորէն ընկեր մը ունէր որ աղքատ ծնողքի զա-
ւակ էր և ճաշի ատեն միայն ցամաք հաց կ'ուտէր:
Այս բանը Խորէն պատմեց իր մօրը: Ան ալ Խորէնի
ծրարին մէջ քիչ մը աւելի կերակուր դրաւ, պատ-
ուիրելով որ նոյն աղքատ տղին հետ ճաշէ ամէն ցորեկ:

Աղքատ տղան հիմա կրնար տաք կերակուր ու-
տել, սնունդ առնել. շատ ուրախ էր:

Բայց Խորէն անկէ աւելի ուրախ էր որ պզտիկ
հասակէն ուրիշին աղէկութիւն կ'ընէր, ընկերակու-
թեան կը վարժուէր: Ու երկուքը միասին կը խաղա-
յին, միասին կ'երթային դպրոց ու միասին կ'աշխա-
տէին իրենց գասերուն:

1. Աղքատ ընտանիքին վիճակն ո՞ւր հասեր էր: Խնչո՞ւ,
Քահանան ի՞նչ ըրաւ. Մինչեւ ե՞րբ նպաստ զրկեց աղքատ
ընտանիքին: — 2. Խորէն բանի՝ տարեկան էր երր զպրոց
զնաց: Հայրը նախ ո՞ւր տարաւ զայն. ինչո՞ւ: Տոմսակը օրո՞ւ
տարին Խորէն ի՞նչպէս ընդունուեցաւ զպրոց: ի՞նչ կ'ընէր հոն
Ամսեղլուն ի՞նչ կուտար հայրը: Այդ զըամբ որո՞ւ կը զմա-
րէր Խորէն: — 3. Պատմեցէր Խորէնին բարեսրտութիւնը:

3. ԴԱՍ. Երախայի մը մկրտուրիւնք. Թէզմէրէի Օս-
մանիլ: կամ նուժուս Քեաղբար. — 1. Անցած շար-
թու, հօրեղօրս զաւակ մը ծնաւ, աղուոր մանչ մը:
Սո կիրակի կնքահայրը եկաւ, դայեկը խանձարուր-
ներու մէջ փաթթեց մանկիկը, և ժամկոչը գիրկն առ-

աւ զայն ու տարաւ եկեղեցի: Կիներ ու բարեկամներ
խմբովին հետո գացին: Ես ալ գացի:

2. Մանուկը մերկացուցին, կնքահօր գիրկը տուին
և քահանան առաւ աւաղանին մէջ միրճեց՝ ըսելով:
«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ»: Յետոյ
կնքահօրը հարցուց երեք անգամ. «Երախայ զի՞նչ
խնդրէ»: Կնքահայրը երեք անգամ ալ պատասխանեց
«Հաւատք, յոյս, սէր և մկրտութիւն»: Մանուկին
ճակատը, աչքը, ականջը, ձեռքը և լն մեռնով դրու-
մեցին: Մանուկին անունը դրին Շնորհի, մինչդեռ ինք
կը ճչէր, կուլար՝ անհանդիսա ըլլալով այս շարժում-
ներէն:

3. Թաղական Խորհուրդին գրազիրը բերաւ մէծ
տետրակ մը որուն վրայ գրուած է Արձանագրութիւն
ծնունդներու: Այս տետրակին մէջ գրեց նորածինին
անունը, ծնած թուականը, հօրն ու մօրը անունը,
կնքահօրն ու մկրտող քահանային անունը: Այս տետ-
րակին մէջ երկու տեղ գրեցին այս անուններն ու թը-
ւականը: Կէսը կորեցին տուին հօրեղքօրա, և միւս
կէսն ալ թաղին խորհրդարանը պահեցին:

4. Այս արձանագրութեան համեմատ, թաղին
միքարը կը տեղեկագրէ Մարդարամարի Վարչութեան
որ նոյնպէս արձանագրելով մանուկին ծնունդը՝ կու-
տայ անոր Օսմանիյէ քեզմէրէն, որով կը հաստատուի
անոր Օսմանեան հպատակութիւնը:

5. Այդ քեզմէրէն կարեւոր է մանկան ամէն մէկ
տարիքին և կեանքի այլ և այլ պարագաներուն [ա-
մուսնութիւն, ճամբորդութիւն, մահ, առուտուր, և ան]:

1. Նորածին երախան մկրտելու համար ո՞ւր կը տանին.
Հետը որո՞նք կ'երթան: — 2. ի՞նչ կ'ընեն մկրտութեան պա-

հուն, ի՞նչ է մեռոնը: — 3. Նորածինին անունը ո՞ւր կ'արժանազրին: Արձանագրութեան թուղթը բանի՞ մասէ կը բաղկանայ: — 4. Մխթարը ի՞նչ կ'ընէ, ինչո՞ւ համար: — 5. ի՞նչ բաներու մէջ պէտք է օսմանիյէ բեզմերէսին:

4. ԴԱՍ. Թաղեցիի պարտեր, — 1. Սիրելի արշաքու, երբ 21 տարեկան ըլլաք, դուք ալ չափահաս մարդ պիտի սեպուիք և իրաւունքներ վայելէք:

2. Պիտի կրնաք գործի մարդ ըլլալ, առուտուր ընել: Զեր խօսքն ու ստորագրութիւնը պիտի յարգուին: Սավուածք պիտի ունենաք զոր ձեր ուզած կերպով պիտի գործածէք ու շահագործէք, պիտի կրնաք ժողովներու մէջ ճայն և բուե ունենալ. Ժառանգութեան տէր ըլլալ, կտակ ու նուէր ընել, և լն.

3. Նոյնպէս պարտականաւթիւններ պիտի ունենաք տուրք պիտի վճարէք, ձեր թաղին եկեղեցին ու դպրոցին իւլգագին և նպաստ պիտի տաք, պիտի ամուսնաք, տուն ու ընտանիք պիտի կազմէք, աղքատներուն, հիւանդ թաղեցիններուն պիտի օգնէք և իր թաղեցի, դպրոցին ու եկեղեցին մատակարարութեան պիտի մասնակցիք: Պէտք է որ սորվիք պետութեան օրէնքը և անոր հպատակիք, ձեր կեանքն ու գործերը վարէք այդ բարերար օրէնքներուն համեմատ որոնք կը պաշտպանեն ձեր կեանքն ու ինչը:

4. Անհատները կը կազմեն բնանիք, ընտանիքները կը կազմեն համայնքները կը կազմեն ժողովուրդը:

5. Ամէն անհատ հպատակ է Օսմանեան Պետութեան, որուն տէրն է Վեհ. Սուլթանը, որ իբրև հայր կը սիրէ և կը հոգայ իր ժողովուրդները:

6. Կառավարութիւնը կը կազմուի պետութեան գործերը վարող պաշտօնատարներէ:

1. Ե՞ր չափահաս պիտի ըլլար: — 2. Ան ատեն ի՞նչ իրաւունքներ պիտի ունենար: — 3. Ի՞նչ պարտականութիւններ պիտի ունենար: — 4. Ժողովուրդը ինչերէ՝ կը կազմուի: — 5. Ի՞նչ ըսել է հպատակ: — 6. Ի՞նչ է կառավարութիւնը:

ՀԱՅ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

1. ԴԱՍ. — ՀԱՅՈՑ ՎԱՐԴԱՊԱՌ

1. Վարդավառ հին տօն մ'է: — Վարդավառը չորս հազար տարուան տօն է զոր հին հայերը խմբովին կը տօնէին: — Անահիտ աստուածուհին բագինը վարդերով կը զարդարէին, որուն համար կոչուած է « Վարդավառ », Այս տօնը կը կատարուէր Ամանորին: Յետոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ որոշեց կատարել Քրիստոսի Ս. յլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը, որուն հետ նաև Վարդավառի տօնը:

Վարդավառի շարականն է « Որ ի լերին այլակերպեալ » իր սարօքը: Պատարագի ճաշու շարականն է « Ուրախացի՛ր, պաակ կուսից » որուն մէջ կը գովարանուի Ս. Կոյսն իր Յիսուս որդիին սքանչելիքներուն համար: Վարդավառի առջի օրուան իրիկունը կը կարդացուի սքանչելի աղօթք մը զոր գրած է Ս. Եղիչէ պատմագիրը:

Վարդավառին աղաւնի թոցընելու հին սովորութիւնը գեռ չատ տեղ կայ: Այս բանը կ'ընէին նախնի հայերը՝ մէհեաններու մէջ: Պէտք քրիստոնեայ չեղած՝ կուապաշտ էին անոնք եւ ջուրը, քարը, կրակը, հովը եւայլը, իբրեւ աստուած կը պատէին: Իրենց սիրական աստուածուհին էր Անահիտ որ կը համարուէր « Մայր ամենայն զգաստութեանց »:

Հարցարան: — Ո՞րչափ հին է Վարդավառը: — Ինչո՞ւ Վարդավառ կոչուած է: — Վարդավառն ե՞րբ կը կատարուէր:

— Աս տան ե՞րբ Այլակեպութեան փոխուեցաւ, — Հին հայերը այս տօնին ի՞նչ կ'ընէին: — Վարդավառի շարական-ները որո՞նք են, — Վարդավառի առջի իրիկուն ի՞նչ կը կարդացուի: — Աս աղօթը ո՞վ զրած է, — Հին հայերը դեռ բը-րիստոնեայ չեղած ի՞նչ կը պաշտէին, — Ո՞վ էր Անահիտ:



2. ԴԱՅ. — ՎԵՐՁԻՆ ՇԱԲԱԹ


2. Յիսուս կը խաչուի ու կը բազմաի. — Ուրբաթաւուու, կայիափա քահանայապեան ու բոլոր ատեա-նը Յիսուսը տարին Հրէաստանի դատաւոր [կուսա-կալ] Պոնտացի [Հոռմայեցի] Պիղատոսին առջեւ,



Սուս վկայութիւններով ու աղաղակներով գըր-գուեցին մինչեւ որ Պիղատոս ստիպուեցաւ մահուան դատապարտել Յիսուսը: Այն ատեն զինորները հաւաքուեցան, ծիրանի հագցուցին անոր ու գլուխը

փչէ պսակ բոլորելով՝ չարաչար ծեծեցին. այս բոլոր հաւաքուած թշնամիները Յիսուսը տարին Գողգոթա ըսուած լեռը եւ հոն խաչի վրայ գամեցին:

Յիսուս խաչին վրայէն կ'աղօթէր երկնաւոր Հօր՝ ըսելով. « Հայր, ներէ՛ այս մարդոց, վասն զի չեն դիտեր թէ ի՞նչ կ'ընեն: »



Ժամը երեքն էր, երբ խաչեցին Յիսուսը: Ժամը վեցին արեգակը խաւարեցաւ եւ բոլոր աշխարհ մըթ-նեց մինչեւ ժամը ինը: Յիսուս ըստ, « Հայր, հո-դիս ձեռքդ կ'աւանդեմ »: Եւ ահա տաճարին վարա-դոյլը վերէն վար պատուեցաւ, մեծ գետնաշարժ ե-ղաւ և բազմաթիւ սուրբերու գերեզմաններ բաց-ուեցան, շատ մեռելներ յարութիւն առին ու Յիսուսի նոր դպրոց, 2^o Պրակ

յարութենէն ետքը շատերուն երեւցան :

Պահապաններ ու հեթանոս հարիւրապետն այս սքանչելիքը տեսնելով՝ աղաղակեցին, « Իրաւ , ասիլա Աստուծոյ որդի էք » : Ազեմաթացի Յովսէփ անունով բարեպաշտ իշխանը գնաց Պիղատոսէն ինդրեց Յիսուսի մարմինը զոր պարտէզի մը մէջ թաղեց :

Այս Շաբաթ իրիկունը խթում է , Ա . Զատկի ձը-
րագալոյց է . Պատարագ կը մատուցուի :

Հարցումներ . — Ուրբաթ առուս Յիսուս ո՞ւր տարին . — Պիղատոս ի՞նչ ընել ստիպուեցաւ : — Յիսուս խաչին վրայէն ի՞նչ ալօթեց . — Ժամը բանի՞ն խաչեցին , ի՞նչ պատահեցաւ : — Ո՞վ թաղեց Քրիստոսը եւ ո՞ւր :

3. ԴԱՍ . — ՅիՍՈՒՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ . — ԶԱՏԿԻ

« Քրիստոս յարեաւ » . — Ուրբաթ իրիկուն Յով-
սէփ Յիսուսը թաղեց . բարեպաշտ կիներ որ աղգա-
կան էին Տիրամօր , ու Յիսուսի թաղման ներկայ գըտ-
նուած էին , տեսան գերեզմանին տեղը :

Գերեզմանին մօտ գալով՝ տեսան որ քարը վեր-
ցուած էր վրայէն եւ լուսաւոր հրեշտակ մը նստած
էր քարին վրայ : Հրեշտակն ըստ . « Մի՛ վախնաք ,
դուք Յիսուսը կը փնտռէք , սակայն հոս չէ , յա-
րութիւն առաւ » : Կնիկները զացին ու աշակերտնե-
րուն պատմեցին Յիսուսի Յարութիւնը :

Զատկի . — Ընդհանուր քրիստոնեաններուն Զա-
տիկը Քրիստոսի յարութիւն առած միաշաբաթ օրն
[առտուն] է , զոր յետոյ առաքեալները Կիրակի անու-
նով նուիրագործեցին , և փոխանակ հրէական շաբաթ

օրուան , որոշեցին այն օրը առըրք պահէլ ի պատիւ և
և յիշատակ Քրիստոսի յարութեան :

Հայ Եկեղեցին Զատկի տօնը մեծ հանդէսով կը կա-
տարէ . — Յիսուսի Զարչարանքներուն , Խաչելութեան ,



Թաղման ու Յարութեան բոլոր Աւետարանները կը
կարդացուին : Մեր Երանաշնորհ Հայրապետները այս
տօնին յատուկ սքանչելի շարականներ գրած են :


Հարցումներ . — Յիսուս ե՞րբ թաղուեցաւ : — Ո՞վ ներ-
կայ էր թաղման : — Ի՞նչպէս էր զերեզմանը : — Ի՞նչ ըստ հը-
ռեշտակը : — Ի՞նչ ըրին կիները : — Ի՞նչ է Զատիկը : — Հա-
յերը ի՞նչպէս կը տօնեն Զատիկը :

4. ԴԱՍ . — ԾԱՂԿԱԶՈՐԴ

Շաղկազարդ . — Զատկին ութ օր առաջ , Եկեղե-
ցին կը տօնէ Յիսուսի Երիքովէն Երասաղէմ մոնելը ,
Հարչարուիլն ու խաչուիլը : Յիսուս երբ կը մօտենայ
Բեթփաղէ ու Բեթանիա գիւղերուն , իր աշակերտնե-
րէն Երկուքը կը զրկէ ուղակէսզի Երթան բերեն կապ-

ուած աւանակ մը՝ ըսելով. թէ « Տէրը անոր պէտք ունի » :

Աշակերտները Յիսուսի համանը կը կատարեն, հանդերձներ կը դնեն գրաստին վրայ եւ կը հեծցը-



նեն Յիսուսը : Ժողովուրդը ցնծութեամբ՝ ոմանք իրենց հանդերձները, ուրիշներ ծառերէ ոստել կը որ ճամբուն վրայ կը սփռէին « Ովսաննա » աղաղակելով :

Եկեղեցիները կը դարդարուին արմաւենիի ու ձիթենիի ճիւղերով ու ծաղիկներով, ասոր համար այս աօնը կը կոչուի Ծաղկազարդ : Այս աօնին կ'երգուին « Որ վերօրհնիս յաթոռս » . « Թագաւոր գոլով » « Ուրախ լեր, Սուրբ Եկեղեցի » շարականները :

ԴԱՅԲՐԱՋԷՒ. — Ծաղկազարդի իրիկունը՝ կը կատարենք Դոնբացէի արարողութիւնը որ միայն Հայ եկեղեցիին յատուկ է : « Դոնբացէք » ը օրինակ է Քրիստոսի միւսանդամ գալուստին ու դատաստանին : Արարողութեան ատեն, Աւագ Խորանի վարագոյրը ծածկուած է . Հին ատեն, Ժողովուբար գաւիթը կը կենար ու հոն կ'ազօթէր, եւ երբ « Զողորմութեան քո զգուան բաց մեզ, Տէ՛ր » շարականը կը սկսուէր, այն ատեն ժողովուրդը եկեղեցի կը մտնէր : Հիմա Աւագ Խորանին վարագոյրը միայն փակուած կը մնայ, մինչեւ որ աս շարականը երգուի : Շատ սրտայոյզ է « Բա՛ց մեզ, Տէ՛ր » ողբաձայն շարականը զոր դպիրները կ'երգեն ժողովրդին կողմէ :

ՃԱՐԳՈՎԱԾՆԵՐ. — Ե՞րբ կը տօնենք Ծաղկազարդը, — Յիսուս ի՞նչ ըրաւ, — Այս տօնին, Եկեղեցիներն ի՞նչպէս կը զարդարուին . — Ինչո՞ւ կ'ըսուի Ծաղկազարդ : — Ո՞ր Եկեղեցին կը կատարէ Դոնբացէքը եւ ինչի՞նշան է : — Հին ատեն ժողովուրդը ո՞ւ կըսպասէր, — Հիմա ի՞նչպէս կ'ըլլայ :

5. ԴԱՅ. — Ա.Ի.Ա.Դ. ՇԱԲԱՁԹԸ

Յիսուսի սիրոյ ու լարոյականի վսեմ դասերն այս շարթու Եկեղեցիին մէջ աւանդուելուն համար, այս շարաթը Աւագ, այսինքն Մեծ Շաբար կոչուած է : Աւագ Երկուշարթի, Երեքշարթի, չորեքշարթի օրերը Խորանը բաց է, այս Երեք օրերն ալ տէրունական են իրեւ շարունակութիւն Ծաղկազարդի, բայց ո՞չ Արեւագալի ժամերգութիւն և ո՞չ « Տէր ամենակալ » աղօթք կայ, Մեծ Պահքի միւս օրերուն պէս : Ա. Պատարագ ալ չի մատուցուիր :

Աւագ Երկուշաբքի. — Այս իրիկուն Հայ . եկեղեցին Սուրբ Գրքէն Ծննդոց առաջին գլուխները կը կարդայ , յիշատակ աշխարհի ստեղծման ու նախածընողի մեղանչելուն , և Աւետարանէն կը կարդացուի այն մասն ուր Քրիմտոս կը յայտնէ Երուսաղէմ Երթալու նպատակը , մատնուիլն ու մահուան դատապարտուիլը :

Աւագ Երեխաբքի. — Յիսուս կը մարդարէանայ Տաճարին ու Երուսաղէմի կործանումն եւ անոնց նըլկարագիրով կ'ընէ :

Տանուատէր Մարդուն եւ Խմաստուն Կոյսերուն առակներով Վերջին Դատաստանի պատկերները մեր աչքին առջեւ կը դնէ :

Աւագ Զորեհաբքի. — Քահանայապետներ , ծերեր ու դպիրներ կը խորհին Յիսուսը բանել : Յուղա , տասն Երկու առաքեալներէն մէկը , ստակի փոխարէն կը խոստանայ անոնց ձեռքքը մատնել Յիսուսը ,

Իրիկունը կը կարդացուի Աստուածաշունչէն Սոդոմ - Գֆում քաղաքներու կործանման պատմութիւնը , ու Աւետարանէն՝ Յուղայի ընելիք վատ մատնութիւնը : Յուղայի գործած նոյն չարաշահութիւնը կոչուեցաւ արծաթսիրութիւն :

Հարցումներ. — Ի՞նչ կը նշանակէ Աւագ Շաբաթ : — Ե՞րբ զոց կը մնայ խորանը : — Աւագ Երկուշաբքի օրը ինչի՞ յիշատակ է : — Աւագ Երեքշաբքի օ՞րը : Հին ատեն Աւագ Երեքշաբքի օրը ի՞նչ կ'ընէին : — Աւագ Զորեհաբքի օրը ի՞նչ դէպքեր կը յիշատակուին :

6. ԴԱՅ. — ԱԻԱԴ ՇԱԲԱԹԸ [Շաբ.]

Աւագ Հինգշաբքի. — Յիսուսի անօրինական գործերը կը սկսին : Ճաշու ժամուն , սաղմուններէ ու գըլ-

քերէ ետք , օրհնութեան աղօթքներ կը կարդացուին : Յիսուս այսօր վերնատան մէջ կը հաստատէ Սուրբ Հաղորդութեան խորհուրդը՝ ըսելով , « Առէ՛ք , կերէ՛ք , այս է մարմինս » : Աւետարանի ընթերցումէն ետք , « Հաւատամքի » ատեն կը բացուի սեղանն որ բոլորովին սպիտակ զարդարուած է : Այնուհետեւ հանդիսաւոր Պատարագ կը մատուցուի :

Իրիկունը « Ոտնլուայի » արարողութիւն կը կատարուի , օրինակ Քրիստոսի խոնարհութեան ու մարդագամիրութեան : Արարողութիւնը կը սկսի « Ողորմեա՛ ինձ Աստուած » սաղմուով , որուն կը յաջորդէ « Այսօր կանգնեցաւ աւաղան մլրատութեան » շարականն , յետոյ աղօթքներ ու գեղեցիկ տաղեր :

Հինդշարթի գիշեր կը կոչուի « Լացի գիշեր » : Ակղանը կը փակուի սեւ վարագոյրով :

Աւագ Ուրբար. — Յորեկին , Քրիստոսի խաչելութեան ատեն տեղի ունեցած նշանաւոր դէպքերը կը կարդացուին :

Իրիկունը « Համբարձի » շարականէն ետք , կը կատարուի թաղման կարգը մեծ թափորով : Այս միջոցին կ'երգուի « Պարզեւատուն ամենեցուն » շարականը :

Աւագ Շաբաթ. — Զատկի նախընթաց օրն է Աւագ Շաբաթ , ճրագալոյց : Եկեղեցին՝ առտուն կը շարունակէ Քրիստոսի թաղման կարգը . Ժամերգութեան աւարտման կը կարդացուի գերեզմանի կնքման աւետարանը :

Ս. Զատկի առաւօտ. — Առտուն ժամերգութեան « Փառք ի բարձունս » երգէն առաջ , եպիսկոպոսը կամ Քահանան՝ իրեւ աւետարագ հրեշտակ՝ կ'աւետէ Յիշուսի Յարութիւնն՝ ըսելով « Քրիստոս յարեա՛ւ իւ

մեռելոց » : Եկեղեցին այսօր կ'երգէ ներսէս Լամբրունացիին ջնած « Այսօր յարեաւ ի մեռելոց » գեղեցիկ շարականը :

Հարցումներ. — Աւագ Հինդշարթի ի՞նչ կը կարգացուի : Կրիկունն ի՞նչ կը կարգացուի : — Յիսուսի տնօրինական զործերն ե՞րբ կը սկսին : — Յիսուս ո՞ւր կատարեց Հաղորդութեան խորհուրդը : — Ե՞րբ կը բացուի սեղանը : — Ե՞րբ եւ ինչի՞ օրինակ կը կատարուի Ոտնլուայ : — Ի՞նչ կ'երգուի : — Ե՞րբ է լացի զիշերը : — Աւագ Ուրբաթ ցործելին ի՞նչ կը կատարուի : — Կրիկունը : — Զատկին առաջ ո՞ր օրը զարձեալ ճրագալոյց է : — Առուսն ի՞նչ կ'ընեն : — Ե՞րբ կ'աւետեն « Քիսատս յարեաւ » : — Այսօր Եկեղեցին ի՞նչ կ'երգուի : — Ո՞վ զրեց այս շարականը :


7. ԴԱՅ. — ՅԻՍՈՒՍԻ ՀԱՐՄԱՐՁՈՒՄԸ

Յարութենելու հոգ, Յիսուս քառասուն օր աշակերտներուն երեւնալով՝ զանոնք կը հրահանգէ : Կը հրամայէ Աւետարանը քարտղել բոլոր աշխարհին, բայց կը պատուիրէ որ սպասեն, երուսաղէմի մէջ, այն չնորհքին զոր պիտի ընդունէին Ս. Հոգիին գալովը : Երեւցաւ նաև Մարիամ Մագդաղինացիին եւ ուրիշ հինգ հարիւր հաւատացեալի, եւ քաջալերեց զանոնք :

Յիսուսի Համբարձումը. — Քառասուն օր ետք, Յիսուս առաքեալները տարաւ Բեթանիա ու Զիթենիներու լեռը հանեց զանոնք : Հոն՝ բաղկատարած՝ օրհնութիւն տուաւ եւ վերացաւ Երիխոնք : Ամպը զանիկա ծածկեց առաքեալներու աչքէն : Մինչդեռ անոնք ապշած՝ Յիսուսը կը դիտէին, երկու հրեշտակ, սպիտակ հանդերձներով, մարդու կերպարանքով երեւցան ու ըսին անոնց. « Այս Յիսուսը որ Երիխոնք վերացաւ, այնպէս ալ պիտի գայ օր

մը :» Այն ատեն առաքեալներն երկրպագելով՝ ուրախութեամբ դարձան Երուսաղէմ ու միշտ տաճարին մէջ կը գովէին եւ կ'օրհնէին Աստուած, եւ կը սպասէին Երկնային զօրութիւնն ընդունելու :

Համբարձման տօնը միշտ Հինշարթի օր կը պա-



տահի եւ այս տօնին կ'երգուի « Համբարձաւ Տէրն մեր » շարականը :

Երկրորդ ծաղկագարդ. — Համբարձման տօնին յաջորդ կիրակին կը կոչուի Երկրորդ Մաղիագարդ : Այս երկրորդ ծաղկագարդը որ յիշատակ է Յիսուսի վերին Երուսաղէմ մտնելուն՝ հրեշտակներու առաջնորդութեամբ՝ միայն մեր Եկեղեցիին յատուկ է : Այս տօնին երգուած « Մեծահրաշ » շարականը,

զոր Գրիգոր Վկայասէր կաթողիկոսը դրած է, կը պատմէ սոյն աւանդութիւնը:

Հաքաբառն: — Յիսուս իր յարութիւնէն հորը, աշակերտներուն քանի՞ օր երեւցաւ եւ ի՞նչ ըրաւ: — Օրո՞ն երեւցաւ նաեւ: — Քառսուն օր ետք, Յիսուս ի՞նչ ըրաւ իր աշակերտները: — Երան վրայ ի՞նչ եղաւ: — Երբ Յիսուս երկինք վերացաւ, աշակերտներն ի՞նչ ըրին: — Համբարձման տօնք ե՞րբ կը կատարենք: — Այս տօնին ի՞նչ ի՞նքուի: — Յաջորդ օրը ի՞նչ կը կոչուի: — Ինչի՞ յիշատակ է: — Այս տօնին, ի՞նչ կ'երգուի:

Տ. Դ. Ա. — ԱՄՓՈՓՈՒՄ Բ. ԱՄՅՈՒԱԾ

1. Վարդավառ կամ Այլակերպարխիս. — Այլակերպութիւնը առաջ Վարդավառ կը կոչուէք. Լուսաւորիչի հրամանաւ Այլակերպութիւն կոչուեցաւ:

Վարդավառին աղաւնի թուցընելու, ջուր սրսկելու սովորութիւնը շատ հին է, մեր կուսակատ նախնիքներէն մնացած:

2. Յիսուսի խաչելութիւնն ու բաղումը. — Յիսուս ուրբաթ առառ խաչուեցաւ Պոնտացի Պիլատոսին հրամանով: Յիսուս խաչին վրայ աղօթեց Աստուծոյ որ ներէ դինք խաչողներուն, որովհետեւ չեին գիտերթէ ի՞նչ կ'ընեն:

Ժամը վեցին արեգակը խաւարեցաւ եւ բոլոր աշխարհ մթնեց:

Ժամը իննին գերեզմանները բացուելով՝ շատեր յարութիւն առին:

3. Յիսուսի յարութիւնը. — Յիսուսի մօտիկ աղդական կիններ գերեզմանին այցելութեան գալով՝ տեսան որ Յիսուս յարութիւն առած է:

Յիսուսի յարութիւն առած օրը կը կոչուի Զատիկ:

4. Ծաղկագարդ. — Զատիկէն ութ օր առաջ, Յիսուսի Երիքովէն Երուսաղէմ մտնելու յիշատակը Ծաղկագարդ կը կոչուի: Իրիկունը Դոնբացէքի արարութիւն կը կատարուի:

զութիւն կը կատարուի: Այդ միջոցին Աւագ խորանին վարագոյրը կը գոցուի:

5. Աւագ շաբաթ. — Յիսուս իր սիրոյ ու բարոյականի վսեմ գասերն այս շաբթուն աւանդած ըլլալով Աւագ շաբաթ կը կոչուի:

Աւագ ԲՀ. օր աշխարհի ստեղծման յիշատակն է: Աւագ ԳՀ. օր Յիսուս կը մարդարէանայ Տաճարին կործանումը: Աւագ ԴՀ. օր Յուղայ կը խոստանայ Յիսուսը մատնել:

6. Աւագ հինգշաբթի, Աւագ ուրբար, Աւագ շաբաթ — Աւագ ԵՀ. օրը, Յիսուս վերնատան մէջ կը կատարէ Ա. Հաղորդութեան խորհուրդը: Իրիկունը ոսնաւույի արարողութիւնը կը կատարուի: Աւագ ԵՀ. օր «Լացի գիշեր» կը կոչուի:

Աւագ Ուրբաթ իրիկուն, թաղման մեծ կարգը կը կատարուի թափորով:

Աւագ շաբաթ իրիկուն ձրագալոյց է, և պատրաստութիւն Ա. Զատիկի տօնին:

Ժամերգութեան աւարտման, կը կարդացուի գերեզմանի կնքման աւետարանը:

Զատիկի. — Յաջորդ օրը Զատիկի է և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» կաւետենք իրարու:

7. Յիսուս իր Յարութենէն ետք, 40 օր աշակերտները հրահանգելէ ետք. Համբարձաւ Զիթենիներու լեռին վրայ, մինչդեռ աշակերտները ապշած՝ Յիսուսի վերելքը կը գիտէին:

Հրեշտակներն ըսին թէ Յիսուս դարձեալ պիտի գայ օր մը: Այն ատեն, առաքեալներն ուրախութեամբ Երուսաղէմ գարձան և տաճարին մէջ միշտ կը գովէին և կ'օրհնէին Աստուած:

Համբարձման տօնին յաջորդ կիրակին կը կոչուի Երկորդ Ծաղկագարդ որ մեր եկեղեցին յատուկ է:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ


1. ԴԱՅ. — Կ. ՊՈԼՄՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

1. Կ. Պոլսոյ հիմնարկութիւնը. — Քրիստոսէ 658
տարի առաջ, Մեգարացի դաղթականներ հիմնեցին
Բիւզանդիոն քաղաքը զոր Մեծն կոստանդիանոս
կայսրը Քրիստոսի 330 թուին նորոգելով ու ընդար-
ձակելով՝ կոչեց Նոր-Հռոմ: Յետազայ դարերուն
մէջ՝ Նոր-Հռոմը կ. Պոլիս կոչուեցաւ Մեծն կոս-
տանդիանոսի անունով:

2. Կ. Պոլիս կը շնչնայ. — Մեծն կոստանդիանոսի
յաջորդ՝ կոստանդ կայսրը առաջ տարաւ քաղքին շի-
նութիւնը (337—361): Վաղէս (364—378) շինեց Զր-
ամբարը (Պին պիր տիրէկի) և Մեծն թէոդոս ալ զար-
դարեց քաղաքը: 395ին ոստանիկ քաղաք դարձաւ:

3. Կ. Պոլսոյ փառաւոր առումը. — Սուլթան Մէ-
հմէմէտ Բ. Ֆաթիհ, 1453 Մայիս 29ին, կ. Պոլիս քա-
ղաքն առաւ 40 օր պաշարելէն ետք: Նորոգել տուաւ
նօրն աւսարակները (Եկի-գուլի) և հին պալատը.
Հրամայեց կառուցանել ելուպի ու ֆարինիյէ մզկիթ-
ները:

4. Կ. Պոլիս մայրախաղաք Օսմաննան կայսրութեան.
— 1453 են ի վեր Օսմ. Կայսրութեան մայրախաղաքն
եղաւ կ. Պոլիս: Ասկէ առաջ նախ Պրուս քաղաքն
և յետոյ իտիրնէ քաղաքն եղած են: Օսմանցի Սուլ-
թանները քաղաքը գեղազարդեցին հոյակապ պա-
լատներով, մզկիթներով ու բարեգործական հաստա-
տութիւններով:



Հարցումներ. — 1. Ե՞րբ հիմնուեցաւ Կ. Պոլիսը: — Ո՞վ նորոգեց եւ որո՞ւ անունով կոչուեցաւ քաղաքը: — 2. Որո՞նք առաջ տարին քաղաքին շինութիւնը: — Ե՞րբ սստանիկ քաղաք դարձաւ: — 3. Օսմանցի ո՞ր Սուլթանը տիրեց քարին: — Ֆանի Սուլթան Մէհմէտ ինչ՞որ շինել տուաւ: — 4. Կ. Պոլիս ե՞րբ մայրաքաղաք եղաւ Օսմ. կայսրութեան: — Անկէ առաջ ո՞ր քաղաքներն էին: — Օսմանցի Սուլթանները ինչո՞վ գեղազարեցին քաղաքը:

2. ԴԱՍ. — Կ. ՊՈԼ.ՍՈՅ ԿԱՌԱՎ.ԱՐՈՒԹԻՒՆԸ

5. Կ. Պոլսոյ կառավարութիւնը. — Ոստիկանութիւն, թաղապետութիւն ու Դատարաններ կը կազմեն Կ. Պոլսոյ կառավարութիւնը:

6. Ոստիկանութեան պաշտօնը. — Ոստիկանութիւնը կը հայի որպէս զի վեաս մը չգայ պարկեցած քաղըքցիներուն, սխալ բանի մը վրայ վէճ կամ կոխ չպատահի, անհատներուն իրաւոնքները չկորասին:

Ոստիկանութիւնը կը կազմեն ոստիկան-զինուորները, ոստիկանները, զոմեսենները: Ասոնց բնակած ու սպասած շէնքերը պահանջանց կը կոչուին: Պահանջանցին պետն է Հազարապետ մը որուն յանձնուած է բոլոր թաղին հոկողութիւնը և անոնց ալ պետն է Ոստիկանութեան նախարարը:

7. Թաղապետութեան պաշտօնը. — Թաղապետութիւնը կը հայի փողոցներուն մաքրութեան, աւլել ու ջրել կուտայ, հող կը տանի որ ծախուած սնունդները լաւ ըլլան, եւ հանրութիւնը գէշ սնունդ չենէ, ժողովուրդին առողջութիւնը չխանգարի:

Թաղապետական պաշտօնեաններու բնակած տեղը Թաղապետութիւն կը կոչուի: Թաղապետական շրջանակներն ունին իրենց թաղապետարանը: Թաղապետու

ներուն կը հսկէ Շահապետութիւնը [Շէնր-կմաների]: Կ. Պոլսի մէջ կայ տասը թաղապետական Շրջանակ:

8. Դատաւորներու պաշտօնը. — Ժողովրդին մէջ սխալումներու հետեւանքով ծագած վէճերն ու դատերը կը քննեն, կը դատեն ու վճիռ կ'արձակեն՝ անմեղութիւնն ու արդարութիւնը երեւան հանելու համար: Կ. Պոլսոյ մեծ դատարանը Այս-Սօֆիայի մօտ մեծ ապարանք մըն է: Դատաւորներու պետը կը կոչուի Արդարութեան նախարար:

Հարցումներ. — 5. Որո՞նք կը կազմեն Կ. Պոլսոյ կառավարութիւնը: — 6. Ոստիկանութեան պաշտօնն ի՞նչ է: — Որո՞նք կը կազմեն Ոստիկանութիւնը: — Ո՞վ կը կազմուի Ոստիկանութեան նախարար: — 7. Ի՞նչ է Թաղապետութեան պաշտօնը: — Ո՞վ կը հսկէ Թաղապետութիւնը: — Ի՞նչ է դատաւորներու պաշտօնը: — Ո՞ւր է Կ. Պոլսոյ մեծ դատարանը: — Դատաւորներու պետը ի՞նչ կը կոչուի:

3. ԴԱՍ. — Կ. ՊՈԼ.ԻՍ ՔԱՂԱՔԸ

9. Քաղաքին դիբէք: — Կ. Պոլիս կամ Ստամբուլի կանոնադեւ հոյակապ քաղաք մըն է Մարմարածովուն, Վասփորի նեղուցին ու Ոսկեղջիւրին եղերքը:

Վասփորի նեղուցը Մարմարան ու Սեւ ծովի իրար կը միացրնէ: Վասփորէն կազմուած է Ոսկեղջիւրի ծոցը ու Ղալաթիոյ ու Սթամբոլի միջեւ կ'իյնայ:

Կ. Պոլսոյ եւանկիւնն ունի երեք կող, Ոսկեղջիւրը հիսախային կողին առջեւ է: Մարմարան հարաւայինին առջեւ, զաղաթին ալ, արեւելեան կողմը, Վասփորի նեղուցին բերանը: իսկ խարիսխը արեւմտեան կողմն է ցամաքին կցուած:

10. Կ. Պոլսոյ դուռները. — Քաղաքը հին ատեն շրջապատուած էր պարիսպով մը որոնցմէ շատերը դեռ կան :

Պարիսպը շատ դուռներ ունի : Հին ատեն գիշերը կը գոյուէին ատոնք, Հիւսիսային կողմը, Ոսկեղջիւրի ծոցին եղերքը բացուած դուռներն են, արեւմուտքէն արեւելք, Ֆենքը գաբու, Այս գաբու և Օտուն զարու : Հարաւային կողմը, Մարմարայի եղերքը, արեւելքէն արեւմուտք, Պահնէ գաբու, Տափուտ բաւա զարու, Ենին գաբու և Սամարիա գաբու :

Արեւմտեան կողմը, ցամաքին վրայ, հարաւէն դէպի ի հիւսիս բացուած են Եկին զուլէ գաբու, Սիլիվրի զարու և Թօփի զափու :

Կ. Պոլսոյ թաղերն այդ տասն ու չորս դուռներն են :

Հարցումներ. Կ. Պոլիս բահաբն ի՞նչ ծեւ ունի : — Վոստիր նեղուցն ո՞ր ծովերը կը ծեւացնէ եւ ո՞ր ցամաքները կը բաժնէ : — Ո՞ւրկէ կազմուած է Ոսկեղջիւրի ծոցը, — Որո՞նք են կ. Պոլսոյ եռանկիւնի երեք կողը : — Որո՞նք են կ. Պոլսոյ զուռները : — Հիւսիսային կողմը ո՞ր զուռները կան : — Հարաւային կողմը : — Արեւմտեան կողմը : — Ո՞ւր են կ. Պոլսոյ թաղերը :

4. ԴԱՅ. — Կ. ՊՈԼՍՈՅ ԹԱՂԵՐԸ

11. Թաղային բաժանում. — Քաղաքը բաժնուած է բազմաթիւ թաղերու որոնցմէ ոմանք Ոսկեղջիւրի եղերքը, ոմանք Մարմարայի եղերքը, որ մէկն արեւմտեան կողմը, պարսպին կից, եւ մնացեալներն ալ ներսի մասին մէջ են :

12. Հիւսիսային բաղեր . — Հիւսիսային կողմը, Ոսկեղջիւրի եղերքը, արեւելքէն դէպի արեւմուտք, կան Սիրէնի . Օտուն զաբու, ձիւպալի, Ֆենքը ու Պալար թաղերը :

Օտուն զաբու թաղն ունի Պահնէ զաբու եւ Օտուն զաբու թաղային շրջանակները՝ Ոսկեղջիւրի եղերքը :

Ֆէնէր ունի թաղային համանուն շրջանակը, ու Այս գաբու, Ոսկեղջիւրի եղերքը :

Պալաթ ունի թաղային համանուն շրջանակը, Պալար զաբու, նմանապէս Ոսկեղջիւրի եղերքը :

13. Հարաւային բաղեր . — Հարաւային կողմը, Մարմարայի եղերքը, արեւելքէն դէպի արեւմուտք կան Այս Սօֆիա . Գում զաբու, Լանկա ու Սամարիա :

Գում գաբուի թաղային շրջանակն է համանուն թաղը, Մարմարայի եղերքը :

Լանկա ունի Տափուտ փաւա և Ենին զաբու՝ Մարմարայի եղերքը :

Սամաթիա ունի Սամարիա զաբու, Նարլը զաբու, Եկին զուլէ՝ Մարմարայի եղերքը, եւ Սիլիվրի զաբու՝ ցամաքի կողմէն :

14. Արեւմտեան բաղ . — Կ. Պոլսոյ արեւմտեան կողմը, պարսպին կից կը գտնուի Թօփի զաբու թաղը :

15. Ներսի բաղեր . — Կ. Պոլսոյ ներսի թաղերն են Ֆարին, Ենին Պահնէ, Ագ սերայ, Պայազիս ու Սիւլյանանիք :

Հարցումներ. — 11. Կ. Պոլիս ի՞նչպէս բաժնուած է . — Ո՞ր թաղերը Ոսկեղջիւրի, Մարմարայի եղերը են . — Արեւմտեան կողմը . — Ոսկեղջիւրի եղերը որո՞նք կան . — Օտուն զաբուն ո՞ր թաղային շրջանակներն ունի : — Ֆէնէր : — Պալաթ : — Հարաւային նաղերն որո՞նք են : — Գում զաբուն ո՞ր նաղ . շրջանակներն ունի . — Լանկա : — Սամաթիա : — Արեւմտեան կողմը ո՞ր նաղը կայ : — 15. Որո՞նք են ներսի թաղերը : Ենր ԴՊՐՈՑ, 2⁰ Պրակ

5 ԴԱՍ. — ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ

16. Երեք բաղրամ՝ մէկ բաղրամ. — Օսմաննեան կայսութեան մայրաքաղաքը կը բաղկանայ երեք առանձին քաղաքէ, Ստամբով, Բերա, Խոկիւտար: Ասոնք երարմէ կը բաժնուին վոստորի նեղուցով եւ Ոսկեղիւրի ծոցով: Ասոնցմէ մէկը, Խոկիւտար: Ասիական եզերն է, միւս երկուքն ալ՝ Եւրոպական եզերը: Բերա ու Կալաթա Ոսկեղիւրի հիւսիսային եղերքն են:

17. Թաղապետական շրջանակ. — Երեք քաղաք-ները սա Թաղապետական ցաջնակներն ունին, 1. Սուլթան Պայազիս, 2. Սուլթան Մեհմետ, 3. Ճերան բաւա (Սամաթիա), 4. Պետքբաւ, 5. Եկեբի գիւղ, 6. Բերա-Կալաթա, 7. Պեյջիւ Տերէ, 8. Գանլընա, 9. Խոկիւտար, 10. Գատը գիւղ:

18. Թնակիչ. — Կ. Պոլսոյ բնակիչներուն թիւն է 1 միլիոն կամ քիչ մը տւելի. բաղմամարդութեամբ աշխարհին տասներորդ քաղաքն է: Առաջին բաղմամարդ քաղաքն է Լոնտոն (Անգլիա):

19. Կ. Պոլսոյ բլուրներ. — Սթամպոլ սա հօթը ըլուրին վրայ կը բարձրանայ. արեւելեան կողմէն ոկսինք, 1. Սերայ պուրեն կամ Այա Սօֆիա, 2. Սուլթան Պայազիս, 3. Սերասերիյէ, 4. Ֆարինիյէ, 5. Սելիմիյէ, 6. Թէֆիւր սերայ, 8. Էտիրնէ զաբու:

Հարցումներ. — 16. Կ. Պոլսոյ բանի՞ բաղաքէ կը բաղկանայ: — Ո՞ր Ասիական եզերըն է: — Որո՞նք Եւրոպական եզերըն՝ Կալաթա ու Բերա Ոսկեղիւրի ո՞ր կողմը կը գտնուին: — 17. Կ. Պոլսոյ բանի՞ Թաղապետութեան բաժնուած է: — 18. Քանի՞ միլիոն բնակի ունի: — Բաղմամարդութեամբ աշխարհիս բանի՞ երրորդ քաղաքն է: — 19. Որո՞նք են Կ. Պոլսոյ բլուրներ:

6 ԴԱՍ. — ՊԱԼԱԹ ՈՒ ԹՈՓ ԳԱԲՈՒ

20. Պալաթ. — Պոլսոյ հիւսիսային ու արեւմըտեան կողմը, Ոսկեղիւրի եղերքը կը գտնուի Պալաթ որ երկու գուռ ունի. մէկը Պալաթ զաբու՝ Ոսկեղիւրի վրայ, միւսը՝ Էտիրնէ զաբու որ ցաւաքին վրայ կը բացուի:

21. Թեակիչ. — Պալաթու աղդաբնակութիւնը կը կալմեն թուրք, Հայ, Յոյն եւ Հրեայ:

22. Պալարու Ս. Հրեշտակապետ և կեղեցին. — Հայերը Պալաթու մէջ ունին Ս. Հրեշտակապետ անունով և կեղեցի մը ու դպրոց մը:

23. Գարակիւմբիւկ. — Պալաթէն վեր է Գարակիւմբիւկ ուր կար Ս. Յովհան Ոսկեթեան և կեղեցին, նշանաւոր ուխտատեղի, «Պղափկ Արմաշ» կոչուած, որ 1900ի ամառը այրեցաւ:

24. Ֆէնէր. — Բուն Ֆէնէրի մէջ է Յոյներու Պատրիարքանը՝ Ս. Գէորգ և կեղեցին ու վարժարանը:

Ֆէնէրի զաւիվերին վրայ է Խարինիկ մզկիթը:

Ֆէնէրի ու Պալաթի մէջտեղը, ծովեղերքը, կայպուկարական երկաթաշէն և կեղեցին:

25. Թօփ զաբու. — Քաղաքին արեւմտեան կողմն է թօփ գարու, որուն դուռը կը բացուի ցաւաքին վրայ:

Ասկէ մինչեւ Ադ սէրայ երկնցած է թրամուէի զիծ մը որ կ'երթայ մինչեւ էմին էօնիւ:

Թօփ գարուի բնակիչները՝ թուրք, Հայ և Յոյն:

Պարսպին քովը է Սուլլու գուէ ուր կը բնակին բոշները:

Հայերն ունին Ս. Նիկողոս և կեղեցին ու դպրոցը:

Հարցումներ. — 20. Ո՞ր կը գտնուի Պալաթ: — 21. Որո՞նք կը կազմեն Պալաթի աղդաբնակութիւնը: — 22. Հայերը ո՞ր եկեղեցին

ունին.—23. Ո՞ւր կը գտնուի Գարակէօմբիւկ: — Ո՞ւր եկեղեցին կար: — 24. Յոյները քէնէրի մէջ ի՞նչ ունին: — Պուլկարնե՞րը: — 25. Ո՞ւր է թօփ գափու: — Ասէք մինչեւ Ազ-սէրայ ի՞նչ կայ: — Որո՞նք իը բնակին Սուլու գուլէ: — Ո՞ւր է Ս. Նիկողոս եկեղեցին:

7. ԴԱՅ. — ՍԱՄԱԹԻԱ

26. Սթամպօլի հարաւ. արևմտեան կողմը, Մարմարայի եղերքը, կը գտնուի Սամաթիա որ չորս դռու ունի. Նարլ գաբու Սամաթիա գաբու՝ ծովու կողմէն, Եկի գուլէ և Սիլիվրի գաբու՝ ցամաքի կողմէն:

27. Բնակիչ. — Սամաթիոյ մէջ կը բնակին թուրք, Հայ, Յոյն ազգեր և Եւրոպացի գաղթականներ:

28. Սամաթիոյ Հայոց եկեղեցիներ. — Հայերը Սամաթիոյ մէջ ունին երեք եկեղեցի, Ս. Գէորգ, Ս. Յակոբ և Ս. Յովհաննէս, ու դպրոց:

Նարլը Գաբուի մէջ է Ս. Յովհաննէս աւետարանիչ: Ազգային հիւանդանոցը նախապէս այդ եկեղեցին քջափակին մէջ էր:

29. Նարլը գաբուի հնարիններ. — Նարլը գաբուի թաղին համանուն դրան քով է Միրախոր մէսնիքը. Նարլը գաբուի և Ետոի դուլէի մէջակղ կայ Մերձեր գաբու (Մարմարայի աշաւարակը) որուն հիմքը ջրի մէջ են:

Մէրմէր գաբուի ձախ կողմը կայ Եկի գուլէ, աջ կողմն ալ՝ համանուն աշտարակները:

Հարցաւմներ. — 26. Ո՞ւր կը գտնուի Սամաթիա: — 27. Որո՞նք կը բնակին Սամաթիա: — 28. Հայերը հոս քանի՞ եկեղեցի ունին: — 29. Որո՞նք են Նարլը գաբուի հնութիւնները

8. ԴԱՅ. — ԱՄՓՈՓՈՒՄ ԵՄԿՐՈՐԴ ԱՄՍՈՒԱՆ

Կ. Պոլսոյ պատմաբիւնը. — (1—4) Կ. Պոլիս նախապէս կը կոչուէր Բիւլանիոն: Ապա՝ Մէծն կոստանդիանոսի անունով կ. Պոլիս կոչուեցաւ:

Օմանցիները 1453 Մայիս 29ին կ'առնեն քաղաքը:

Կ. Պոլսոյ կառավարութիւնը. — (5—8) Ուստի կանութիւնը, թաղապետութիւնն ու Դատաւորները կը կազմեն կ. Պոլսոյ կառավարութիւնը:

Քաղքին դիրքը, — (9—10) Կ. Պոլիս եռանկիւնաձև դիրք մ'ունի՝ Վոսփորի նեղուցը ու Ռավնջիւրի եղերքը:

Վոսփորի նեղուցէն՝ որ Մարմարան Սեւ ծովու հետ կը միացնէ՝ կաղմուած է Ռակեղջիւրի ծոցը:

Կ. Պոլիս ըըջապատուած է պարապով մը որ շատ դուռ ունի:

Կ. Պոլսոյ բաները. — (11—15) Քաղաքը բաժնը և բաղմաթիւ թաղերու: Հիւսիսային թաղերը Ռակեղջիւրի եղերքն են: Հարաւային թաղերը Մարմարայի եղերքը, Արեւմտեան թաղը թօփ գաբուի պարիսպին կից է:

Կարչական բաժնենում. — (16—19). Կ. Պոլիս շինուած է 7 բլուրի վրայ եւ երեք առանձին քաղաքէ կը բաղկանայ, Սրամալոյ, Յիւրա և Խովիւտար: Կայ 10 թաղապետական երշանկ:

Պայար ու Թօփ գաբու. (20—25). Պոլսոյ Հիւս. առեւմտեան կողմը, Ռակեղջիւրի եղերքն է Պալաթուր կայ Ս. Հերշտակապետ եկեղեցին:

Գարակէօմբիւկի մէջ՝ Ս. Յովհան Ռակեղջիւրան:

Ֆէնէրի մէջ կան Ֆարինիկ մզկիթը, Յոյն Պատրիարքարանն ու վարժարանը, եւ Պուլկար եկեղեցին:

Սամաթիա. (26—29). Սթամպօլի հարաւային առեւմտեան կողմն է Սամաթիա որ չորս դռու ունի:

Հայերը հոս ունին երեք եկեղեցի եւ դպրոց:

ԹՈՒՍԲԱՆՈՒԹԻՒՆ

1 ԳԱՍ. — ՀԱՐԻՄ

1. Հարիմ բիւր. — Եթէ իննուենք ինցին վրայ մեկ աւելցընենք, կ'ո՞նենանք հարիմ:

2. Հարիմը կ'արժէ տասը տասնաւոր. — 99ին վրայ 1 աւելցընել կամ 90ին վրայ 10 աւելցընել՝ մի և նոյն բանն է. Եւ ինչպէս որ 90ը կ'արժէ ինը տասնաւոր, այսպէս ալ հարիւրը կ'արժէ տասը տասնաւոր եւ կը գրուի 100:

3. Հարիմաւոր. — Հարիմը մեկ հարիւրաւոր ալ կ'ըստի: Ուրեմն, ինչպէս որ տասը միաւորով մեկ տասնաւոր կազմեցինք, կրնանք տասը տասնաւորով ալ մեկ հարիւրաւոր կազմել:

1. — Ի՞նչ թիւ կ'ունենաք երբ 99ին վրայ 1 աւելցընենք
— 2. Վանի^o տասնաւոր կ'ընէ 100ը! — 3. — Ուրիշ ի՞նչպէս
կ'ըստի 100ը!

Վարծուր. — 1. Հակառակէն գրեցէք 100էն 90
թիւերը: — 2. Գրով գրեցէք 69էն 77 թիւերը: —
3. Սա թիւերուն մէջ քանի^o տասնաւոր եւ քանի^o
միաւոր կայ. 39, 87, 40, 67, 29, 34, 92, 14:

2. ԳԱՍ. — ՀԱՐԻՄԱՆՈՐՆԵՐ

4. Հարիմաւորները ի՞նչպէս կը կազմուին, — Սա
խոչը լուցկիին տուփը պարպենք հոս, սա տետրու-
կին վրայ. յետոյ մէկիկ մէկիկ առնելով տասնական

հատ իրարու. քով դնենք ու թելով մը կապենք. այս
առաջին կապը մէկ տասնաւոր է: Տասը հատ այսպէս
կապենք եւ տասն ալ քովէ քով բերելով խոչըր
թելով մը մէկ ծրար ընենք. այս ծրարը կը պարու-
նակէ տասը տասնաւոր, եւ հարիւր հատ լուցկի է: Ուրեմն սա խոչըր ծրարը մէկ հարիւրաւոր ըսել է: Այս կերպով մենք կրնանք՝ ինչպէս տասնաւոր, նոյն-
պէս հարիւրաւոր արժող ծրարներ շինել:

4. — Հարիւր լուցկի ունենալու համար ի՞նչպէս հաշուե-
լու է:

Վարծուր. — 4. Զէն սկսեալ մինչեւ 40, գրեցէք
բոլոր թիւերը 2 առ 2: — 5. Մի եւ նոյն թիւերը
հակառակ կողմէն գրեցէք 40էն սկսեալ: — 6. Յէն
սկսեալ մինչեւ 30 թիւերը գրեցէք 3 առ 3: — 7.
40էն մինչեւ 100 թիւերը գրեցէք 2 առ 2:

3 ԳԱՍ. — 100էն 199

5. Ի՞նչպէս կը համրեն հարիւրաւորով. — Հարիւ-
րաւորներն ալ միաւորներու եւ տասնաւորներու պէս
կ'արելի է համրել:

| | | | | |
|---------------------------|----------|--------------|---|-----|
| Մէկ հարիւրաւոր կամ հարիւր | կը գրուի | 100 | | |
| Երկու | » | Երկու հարիւր | » | 200 |
| Երեք | » | Երեք հարիւր | » | 300 |
| Չորս | » | Չորս հարիւր | » | 400 |
| Հինգ | » | Հինգ հարիւր | » | 500 |
| Վեց | » | Վեց հարիւր | » | 600 |
| Եօթը | » | Եօթը հարիւր | » | 700 |
| Ութը | » | Ութը հարիւր | » | 800 |
| Ինը | » | Ինը հարիւր | » | 900 |

6. Հարիւրէն սկսած՝ կրնանք համրել անոր վրայ աւելցնելով 1էն մինչեւ 99 թիւերը դոր արդէն կը ճանչնանք։

| | | | |
|---------------------|-------|-----------------------|-------|
| Հարիւր մէկ կը գրուի | 101 | Հարիւր տասոը կը գրուի | 110 |
| Հարիւր երկու | » 102 | Հարիւր տասոնը մէկ | » 111 |
| Հարիւր երեք | » 103 | Հարիւր տասն երկու | » 112 |
| Հարիւր չորս | » 104 | Հարիւր տասն երեք | » 113 |
| Հարիւր հինգ | » 105 | Հարիւր տասնը չինգ | » 114 |
| Հարիւր վեց | » 106 | Հարիւր տասնը հինգ | » 115 |
| Հարիւր եօթը | » 107 | Հարիւր տասնը վեց | » 116 |
| Հարիւր ութը | » 108 | Հարիւր տասնը եօթը | » 117 |
| Հարիւր ինը | » 109 | Հարիւր տասնը ինը | » 118 |

Այսպէս կրնանք հաշուել մինչեւ հարիւր իննառևը ինը, որ կը գրուի 199։

5. — Ի՞նչպէս կը համրուին հարիւրաւորներ, — 6. — Ի՞նչպէս կը համրուի 100էն մինչեւ 199.

Վարժուք. — 8. Գրով գրեցէք հետեւեալ թիւերը. 17, 23, 67, 107, 43, 137, 157, 127, 71, 32, 76, 171, 173, 175, 120, 16, 19, 45, 89, 136, 148, 119, 67, 108, 91, 54, 98, 163, 184, 191, 187, 179։

4. ԴԱՍ. — 200էն 999

7. — Հարիւր իննառևը ինը եւ մէկ՝ կընէ երկու հարիւր, որ կը գրուի 200։ 200էն սկսելով առաջին 90 թիւերը՝ 1էն մինչեւ 99՝ վրան կ'աւելցընենք եւ կը համրենք մինչեւ երկու հարիւր իննառևը ինը որ կը գրուի 299։ Եւսոյ այս 299ին վրայ 1 աւելցընելով

կը ստանանք երեխ նարիւր, 300. եւ այսպէս շարունակելով կը հասնինք մինչեւ ինը հարիւր իննառևն եւ ինը կամ 999։

7. Ի՞նչ թիւ կ'ունենանք եթէ 199ին վրայ աւելցընենք 1 թիւը։ — 200էն վեր ի՞նչպէս համրելու է։

Վարժուք. — 9. Գրով գրեցէք 125 զինուոր, 230 ոչսար, 197 կոճակ, 274 երես, 339 կով, 68 զուց։ — 10. Թուանշանով գրեցէք երկու հարիւր երսունը հինգ օխա գինի, հարիւր վաթառնը ինը ձի, երկու հարիւր եօթանասունը հինգ աթոռ։ — 11. 2էն մինչեւ 62 թիւերը 3 առ 3 համրեցէք։

5 ԴԱՍ. — ԵՐԵՎ ԹՈՒԱՆՇԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԹԻՒԵՐ

8. — Արդէն սորվեցանք թէ ի՞նչպէս կը շնուրին հարիւրին եւ երկու հարիւրին մէջտեղ գտնուած թիւերը եւ համրեցինք հարիւրէն մինչեւ ինը հարիւր իննառևն եւ ինը։

Ինչպէս տեսանք, 100էն մինչեւ 999, բոլոր թիւերը կը կը գրուին երեք թուանշանով, այս թիւերուն կ'ըսուի երեխ բուանշան ունեցող թիւեր։

8. — Քանի՞ Ռուանշան պէտք է 100էն մինչեւ 999 թիւերը զրելու համար։

Վարժուք. — 12. Հետեւեալ խօսքերուն մէջ դանուած թուանշանները գիրով գրեցէք։ — Մեր դպրոցին տարեկան հանդէսին 140 հոգի ներկայ էին. Մեր դպրոցին աղջիկներու կողմը 98 եւ մանչերու կողմը 132 աշակերտ կայ։ Մեր փողոցին մէջ 13 տուն կայ. եւ մէծ պատիկ իրարու վրայ՝ 113 բնակիչ։ — 13. Թուանշանով գրեցէք հետեւեալ խօսքերուն մէջ գըտնուած թիւերը։ Անցեալ ասրի մեր քաղաքին մէջ

հարիւր յիսուն պղտիկ երեխաներ մեռան ծաղկախատէ : Այս տարի ալ երկու հարիւր եօթը մանուկներ հիւանդացան . ատոնցմէ հարիւր իննառունը ութը աղջկցան : Երեկ ոչխարներու հատ մը տեսայ, ուր հարիւր ութսունը վեց այժ եւ երկու հարիւր տասն երեք ոչխար կը գտնուէր : Իմ դիրքս հարիւր տասն երկու երես ունի :

6. ԴԱՍ. — ԵՐՐՈՐԴ ԿԱՐԴԻ ՄԵՌՈՒԹԻՒՆՆԵՐ

9. Երրորդ կարգի միուրիւն . — Հարիւրաւորները երրորդ կարգի միութիւն կ'ըստին, որովհետեւ հարիւրաւոր թիւը՝ աջ կողմէն համրելով՝ երրորդ կարգին վրայ կուղայ .

10. Ի՞նչ կը ցուցընէ ամէն մէկ թիւր . — Ուրեմն ո՞ր եւ է թիւի մէջ, աջ կողմի առաջին թիւը կը ցուցընէ միաւորները, անոր ձախ կողմի երկրորդ թիւր կը ցուցընէ տասնաւորները եւ երրորդ թիւը հարիւրաւորները : Այսպէս՝ 125 թիւը կ'արժէ 1 հարիւրաւոր, 2 տասնաւոր . 5 միաւոր : 703 թիւը կ'արժէ 7 հարիւրաւոր, 0 տասնաւոր, 3 միաւոր :

9. — Հարիւրաւոր թիւերուն կարգը ո՞րն է : — 10. — Երեք թուանշանով թիւի մը թուանշանները ի՞նչ կը ներկայացընեն :

Վարժուք . — 14. Սա թիւերուն մէջ քանի՞ հաստաջին կարգի, քանի՞ հաստ երկրորդ կարգի և քանի՞ երրորդ կարգի միութիւններ կը գտնուին, 739, 825, 906, 576 . — 15. Սա թիւերը զատեցէք հարիւրաւորներու, տասնաւորներու, միաւորներու, 275, 396, 408: — 16. Հետեւեալ խօսքերու պարունակած թիւերը գրով գրեցէք . — Սա պղտիկ կողովը կրնայ 165 խնձոր առնել . սա ծառին վրայ 215 տառն

կրնայ գտնուիլ : — 17. Ի՞ն սկսած մինչեւ 101 բուրը թիւերը չ առ 2 գրեցէք :

7. ԴԱՍ. — ՀԱԶԱՐԱԿՈՐՆԵՐԸ Ի՞ՆՉՊէՍ ԿԸ ԿԱԶՄՈՒԻՆ

11. Հազար, — եթէ ինը հարիւր իննառունը իննին վրայ մէկ աւելցընենք, կ'ունենանք հազար :

12. Հազարը կ'արժէ: տասը հաստ հարիւրաւոր . — 999ը կը պարունակէ 9 հարիւրաւոր եւ 99 միաւոր . Կմէ 999ին վրայ 1 աւելցընենք, տասը հաստ տասնաւոր կ'ունենանք: Ուրեմն հազարը կ'արժէ տասը հարիւրաւոր եւ կը գրուի 1000:

11. — Ի՞նչ թիւ կը ստացաւի 999ին վրայ 1 աւելցընելով: — 12. Հազարը բանի՞ հարիւրաւոր կ'ընէ:

Վարժուք . — 18. Թուանշանով գրեցէք՝ երեք հարիւրաւոր, հինգ հարիւրաւոր, եօթ հարիւրաւոր:

— 19. Սա թիւերը գրով գրեցէք, 200, 400, 700, 800: — 20. Հարիւրաւորներու, տասնաւորներու և միաւորներու բաժնեցէք 365 թիւը: 21. — Եօթը հարիւրաւորէ, հինգ տասնաւորէ եւ չորս միաւորէ կազմուած թիւը գրեցէք: — 22. Գրեցէք հինգ հարիւրաւորէ, մէկ տասնաւորէ եւ մէկ միաւորէ բաղկացած թիւը:

8. ԴԱՍ. — Ի՞ՆՉՊէՍ ԿԸ ՀԱՄԲԱԿՈՐՆԵՐԸ ՀԱԶԱՐԱԿՈՐՆԵՐԸ

13. Հազարաւորները ի՞նչպէս կը նամբուին . — Ինչպէս որ պարզ միութիւնները՝ նոյնպէս հազարաւորները կրնանք համրել:

| | |
|---|--------------------------|
| Մէկ հազար կը գրուի 1000 | Եօթը հազար կը գրուի 7000 |
| Երկու հազար » 2000 | Ութը հազար » 8000 |
| Երեք հազար » 3000 | Ինը հազար » 9000 |
| Չորս հազար » 4000 | Տասը հազար » 10000 |
| Հինգ հազար » 5000 | Տասնը մէկ հազար » 11000 |
| Վեց հազար » 6000 | • |
| Եւ այսպէս մինչեւ ինը հարիւր իննառութը ինը հազար, որ կը գրուի 999,000: | |

13. — Ի՞նչպէս կը համրուի հազար թիւր.

Վարժութ. — 23. Հետեւեալ թիւերը գրով գրեցէք. — Ձեռք մը հազուստ կ'արժէ 150 դրշ. ձեռք մը ձերմակեղէն կ'արժէ 47 դրշ. 25 օխա խնձորը կ'արժէ 50 դրշ. 100 տափտակը կ'արժէ 350 դրշ. 65 ֆէոը կ'արժէ 650 դրշ. ոս պարտէզին բոլոր պտուղները կ'արժէն 670 դրշ. 5 ոչխարը կ'արժէ 275 դրշ. 3 կովը կ'արժէ 896 դրշ. . . .

9. ԴԱՅ. — ԶՈՐՈՌԴ ԿԱՐԳԻ ԹԻՒԵՐ

14. Զորբորդ կարգի թիւեր. — Հազար ցուցընող թիւը չորրորդ կարգի թիւ է եւ աջ կողմէն համրելով չորրորդ կարգի վրայ կը գրուի:

14. — Հազար ցուցընող թիւի մը միաւորին կարգը ո՞րն է:

Վարժութ. — 24. Ո՞րն է այն թիւը որ կազմուած է հինգ հարիւրաւորէ, երեք տասնաւորէ եւ ութը միաւորէ: — 25. Հակառակէն համրեցէք 75էն մինչեւ 50: — 26. Երեք առ երեք համրեցէք 1էն մինչեւ 99: — 27. Թուանշանով գրեցէք 745էն 752, եւ 89էն 1000: — 28. Սա թիւերը թուանշանով գրեցէք. հարիւր ութը, երեք հարիւր ինը, հինգ հարիւր եօթանասուն երկու, ինը հարիւր ինը: — 29.

Հետեւեալ թիւերուն մէջ թուանշաններու կարգերը ցուցուցէք. 754, 51, 451, 511, 752: — 30. Այս թիւերը գրով գրեցէք: — 31. Հետեւեալ խօսքերու պարունակած թիւերը թուանշանով գրեցէք. Տարին սովորաբար երեք հարիւր վաթմունը հինգ օր ունի: Բայց կան տարիներ աղ որ երեք հարիւր վաթմունը վեց օր ունին: — 32. 451էն մինչեւ 510 բուլը թիւերը գրեցէք 5 առ 5 համրելով:

10. ԴԱՅ. — 1000էն 9999

15. Ի՞նչպէս կը հաշուենի հազարէն սկսեալ. — Հազարէն սկսեալ թիւերը կը հաշուենք 1, 2, 3 և այլն աւելցընելով հազարին վրայ:

| | |
|-------------------------|---------------------------|
| Հազար մէկ կը գրուի 1001 | Երկու հզր. մէկ գրուի 2001 |
| Հազար երկու » 1002 | Երկու հզր. երկու » 2002 |
| Հազար երեք » 1003 | • |
| Հազար չորս » 1004 | Երեք հազար տասը » 3010 |
| Հազար հինգ » 1005 | Երեք հզր. տասնը մէկ 3011 |
| • | (9.999) |

Եւ այսպէս կը շարունակուի մինչեւ ինը հազար թիւը իննառութը ինը, որ կը գրուի 9999:

15. — Ի՞նչպէս համրելու ենք 1000էն սկսեալ:

Վարժութ. — 33. Հետեւեալ թիւերը գրով գրեւել. Պերլինէն Բարիզ հեռաւորութիւնն է 890 քիլոմէտր: — Ա. Բեղրապուրկէն Բարիզ հեռաւորութիւնն է 3050 քիլոմ. — Հոռմէն Բարիզ 1.785 քիլոմ. — Վիէննայէն Բարիզ 1.400 քիլոմ. — Կ. Պուէն Բարիզ 2640 քիլոմ. — Մատրիտէն Բարիզ 1.050 քիլոմ:

11. ԴԱՍ. — ՀԵՆԴԵՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՄԻՈՒԹԻՒԽՆԵՐ

16. Տասը հազար. — եթէ ինը հազար ինը հարիւր իննասունը հցնից վրայ աւելցընենք մեկ, կ'ունենանք տասը հազար (10,000):

17. Հինգերորդ կարգի միուրիւն. — Տասը հազարաւոր թիւը հինգերորդ կարգի միութիւն է և կը դրուի հինգերորդ կարգի վրայ:

16. — Ի՞նչ թիւ կ'ունենանը 9999ին 1 աւելցընելով: — 17. — Տասը հազարաւորներուն միաւորի կարգը ո՞րն է:

Վարժուք. — 34. Համբեցէք 7 առ 7 սկսեալ 1էն մինչեւ 70 (1, 7, 14, 21, ...) և յետոյ հակառակ կողմէն, 70էն մինչեւ 1: 35. Թուանշանով գրեցէք չորս հազար չորս. — ութը հազար քառասունը եօթը. հինգ հազար քսանը ինը: — 36. Գրեցէք 9125էն մինչեւ 9132: — 37. Հետեւեալ թիւերու մէջ այլ և այլ կարգի միութիւնները ցուցնել. 362, 2510, 1050, 270: — 38. Հետեւեալ թիւերը գրով գրեցէք եւ այլ եւ այլ կարգի միութիւնները ցուցուցէք. 1896, 6181, 2103, 3122:

12 ԴԱՍ. — Վեցերորդ կարգի Միութիւխներ

18. Տասը հազարի եւ հարիւր հազարի մէջանդ գրաերած թիւեր. — Տասը հազարէն մինչեւ իննասունը ինը հազար ինը հարիւր իննասունը ինը թիւերը կը գըրտին հինգ թուանշանով: Օրինակ, տասը հազար մէկ՝ 10,001, տասնը ինը հազար ինը հարիւր իննասունը ինը, 19,999: Քան հազար 20,000 եւ այսպէս մինչեւ 99,999:

19. Հարիւր հազար. — 99,999ին վրայ աւելցընենք 1, կ'ունենանք հարիւր հազար որ կը գրուի՝ 100,000:

20. Վեցերորդ կարգի միուրիւններ. — Հարիւր հազարաւոր թիւերը վեցերորդ կարգի միութիւն կ'ըստին, որովհետեւ վեցերորդ կարգի վրայ կը դրուին:

18. — Քանի՞ թուանշան պէտք է՝ 10,000էն մինչեւ 99,999 թիւը զրելու համար: — 19. — Ի՞նչ թիւ կ'ունենանը երբ 1 աւելցընենը 99,999ին վրայ: — 20. — Հարիւր հազարաւոր թիւի միութիւններուն կարգը ո՞րն է:

Վարժուք. — 39. Գրեցէք 37238էն մինչեւ 37278: — 40. Հակառակէն համբեցէք 67293էն 67272: — 41. Հետեւեալ թիւերը գրով գրեցէք, 2863, 36056: — 42. Հետեւեալ թիւերու մէջ թուանշաններու կարգը ցուցուցէք, 2863, 3682, 36056, 65063:

13. ԴԱՍ. — Եօթներորդ կարգի Միութիւխներ

21. Միլիան. — Եթէ ինը հարիւր իննասունը ինը հազար ինը հարիւր իննասուն իննին վրայ աւելցընենք մէկ, կը ստանանք միլիոն թիւը որ կը գրուի 1,000,000:

22. Նօրեներորդ կարգի միուրիւններ. — Միլիոնը եօթներորդ կարգի միութիւն է: Միլիոններն ալ միաւոր եւ հազարաւոր թիւերու պէս կը համրուին: Բայց մինչեւ հոս բաւ է ինչ որ խօսեցանք թիւերու վրայ:

21. — Ի՞նչ թիւ կ'ունենանը 999,999ին վրայ 1 աւելցընելով: — 22. — Միլիոնները ի՞նչ կարգի միութիւններ են:

Վարժուք. — 43. Հետեւեալ թիւերը գրով գրեցէք. — կ. Պոլիս եթէ ոչ 1,000,000 գոնէ 999,000 լրակիչ ունի անպատճառ: — 44. Ֆրանսա տարին 7,453,714 քիլօ մեղք կ'արտադրէ եւ ունի 1,592,929 գեթակ, այս մեղքը կ'արժէ 10,619,073 ֆրանք: — 45. Գրեցէք 673,497էն մինչեւ 673,508 լոլոր թիւերը:

14. ԴԱՍ. — ՄԻՌԻԹԵԱՆ 0.81, ԵՒ ԱՅԼ ԿԱՐԳԵՐԸ

22. Ո՞ր եւ է թիւի մէջ ամեն մէկ բուանշան ի՞նչ կը ցուցրենք. — Արդէն տեսանք թէ (Դաս 6) երեք թուանշանէ բաղկացած թիւ մը ի՞նչպէս կը կարդացուի: Ուրեմն դժուար չէ այդ կերպով որ եւ է թիւ կարդալ: Այսպէս, որ եւ է թիւի մէջ, աջ կողմէն սկսած

| | | |
|-------------|-------------------------------|------------|
| Առաջին թիւը | կը ներկայացընէ պարզ միաւորներ | [1ին կարգ] |
| երկրորդ | տասնաւորներ | [2րդ] |
| Չորրորդ | հարիւրաւորներ | [3րդ] |
| Հինգրորդ | հազարաւորներ | [4րդ] |
| Վեցրորդ | տասը հազարաւոր. | [5րդ] |
| Եռոններորդ | հարիւր հազարաւոր[6րդ] | |
| • • • • • | միլիոնաւորներ | [7րդ] |

Առնենք հինա եօթը թուանշանէ բաղկացած որ և է թիւ եւ թուանշաններու կարգը ցուցընենք:

| 9 | 6 | 2 | 4 | 8 | 7 | 5 |
|------------|------------|------------|------------|------------|------------|------------|
| միլիոնաւոր |
| միլիոնաւոր |
| միլիոնաւոր |
| միլիոնաւոր |

23. — Ըստ' ի՞նչ կարգ կը ներկայացընէ եօթը թուանշան ունեցող թիւի մը ամէն մէկը.

Կարձար. — 46. Սա 31,645 թիւէն առաջ եւ գտնուած տասը թիւերը գրաւոր կերպով գրեցէք: — 47. Հետեւեալ թիւերուն մէջ գտնուած թուա-

նշանները իրենց կարգերուն բաժնեց! ք. 19. 621. 360,425. 584,819. 3,406,843. 35,916,617: — 48. Հետեւեալ թիւերը գրով գրեցէք և ցուցուցէք թուանշաններուն կարգը. 76,419,827. 15,282,774. 411,632. 6,991. 449,122,469,207:

15 ԴԱՍ. — ՄԻԱԽՈՐԾԵՐՈՒՆ ԴԱՍԱԿԱՐԳԸ

24. Ո՞ր եւ է թիւ ինչպէս կը կարդացուի. — Ենթադրենք թէ 9624875 թիւը կարդալ պէտք է: Նախ աջ կողմէն սկսելով պէտք է այս թիւը երեք առ երեք բաժնել ստորակէտով մը 9,624,875:

25. — Աջ կողմի առաջին հատուածը կը բաղկայայի միաւոր, տասը հազարաւոր և հարիւրաւոր թիւերէ, և կը պարունակէ պարզ միաւորներու դասակարգը:

26. — Երկրորդ հատուածը կը պարունակէ հազարաւոր, տասը հազարաւոր և հարիւր հազարաւոր թիւեր, որոնց կը ըստուի հազարաւորներու դասակարգ:

27. — Երրորդ հատուածը կը պարունակէ միլիոնաւորներու դասակարգը: Ամէնէն վերջին հատուածը կը նայ ունենալ մէկ թուանշան կամ երկու և կամ երեք, ըստ է թէ ամէն մէկ դասակարգը կը պարունակէ երեք թուանշան:

28. — Հիմա, թիւը այսպէս բաժնելէ յետոյ, ձախ կողմէն սկսեալ կը կարդանք առանձին առանձին՝ ամէն մէկ դասակարգը իր անունով: Ուրեմն վերի թիւը կը կարդանք 0 միլիոն 624 հազար 875:

29. — Երերէն աւելի թուանշան ունեցող թիւ մը ի՞նչպէս կը կարդացուի: — 30. — Առաջին հատուածը ի՞նչէ կը բարդանայ: — 31. — Իսկ երկրո՞րդը: — 32. Իսկ երրո՞րդը հատուածը: — 33. Երեքական զատուած թուանշանը ի՞նչպէս կը կարդացուի.

Վարժուք. — 49. Գրով գրեցէք սա թիւերը. 360,425. 584,819. 3,406,843 : — 50. Գրով գրեցէք վիւննա 1,021,000 բնակիչ ունի : — Լոնտոն՝ 3,670,000 : — 51. Գրով գրեցէք հետեւեալ թիւերը 478,908. 456,789. 3,600,457. 709,874. 987,654. 6,540,013 : — 52. Հետեւեալ թիւերը թուանշանով գրեցէք: Եօթը միլիոն, երկու հարիւր ութսունը վեց հազար, երկու հարիւր եօթը : — Եօթը միլիոն, քսանը մէկ հազար, ինը հարիւր քսանը եօթը : — Վեց միլիոն, վեց հազար վեց : — Երեք միլիոն երեսուն երեք: — Հինգ հարիւր յիսունը հինգ հատար երեք հարիւր երեսուն երեք:

16 ԴԱՍ. — ԹԻՒ ՄԸ ԳՐԵԼՈՒ ԿԵՐՊԸ

29. Թիւ մը ի՞նչպիս կը գրուի բուանշանով. — Հիմա ո՞ր և է թիւ ըսենք. օրինակ, քառասուն երկու հազար ութ հարիւր երեսունը հինգ: Այս թիւին անունը տալով արդէն զանի բաժնած կ'ըլլանք իր այլ և այլ դասակարգերուն, այսինքն հազարաւորներու եւ պարզ միաւորներու: Այսպէս ալ, երբ կ'ըսենք երեսունը հինգ միլիոն երկու հարիւր քառասունը եօթը հազար վեց հարիւր քսան երեք, այս թիւը բաժնած կ'ըլլանք միլիոնաւոր, հազարաւոր և պարզ միաւորներու:

30. — Ուրեմն թիւը գրելու համար, սկսելու է ձախ կողմէն եւ կարգով ամէն մէկ դասակարգը իրարու ետեւէ շարելու է: Այսպէս՝ Քառասուն երկու հազար ութ հարիւր երեսունը հինգը կը գրուի. 42,835. Երեսունը հինգ միլիոն երկու հարիւր քառասունը եօթը հազար վեց հարիւր քսան երեքը կը գրուի 35, 247,623 :

29. — Թիւ մը զրուցելով՝ ի՞նչ ըրած կ'ըլլանք: — 30. — Թիւ մը նուանշանով գրելու համար ի՞նչ ընելու է:

Վարժուք. — 53. Գրով գրեցէք. 48,532 խնձոր, 76,829 քար. 654,972 տանձ: — 54. Վեց երկուտանեակ մոմը քանի՞ հատ կ'ընէ: — 55. Քանի՞ հատ կ'ընէ հազար երեք միութիւն: — 56. Հետեւեալ խօսքերու մէջ գտնուած թիւերը թուանշանով գրեցէք: Տուն մը շինելու համար պէտք եղաւ տասնը չորս հազար եօթը հարիւր քսանը ութ աղեւս և ութ հազար եօթը հարիւր քսանը ութ կղմինար: — 57. Հարինգ ձուկը երեսունը հինգ հազար հաւկիթ ունի: Լեզուածուկ մը հարիւր հազար, ծածան մը հինգ հարիւր հազար, վահճանածուկ մը եօթը միլիոն, մօրիւ մը տասնը մէկ միլիոն յիսուն հազար: — 58. Ի՞նչ միութիւններ կը գտնուին 3,128,548 թուանշանին մէջ: — 59. Հետեւեալ թուանշանները գրով գրեցէք եւ ցուցուցէք թէ ի՞նչ միութիւններ կը գտնուին անոնց մէջը. — Նեղոս գետը 4,200,000 մէթը երկարութիւն ունի. Այն գետը 630,000 մէթը. Միախիբի գետը 6,590,000 : — 60. Հետեւեալ թուանշանները գրով գրեցէք. Ֆրանայի մէջ 2,807,043 ձի կայ. 218,762 ջորի. 350,879 էլ. 1,798,240 եղ. 6,229,426 կով. 20,721,850 ոչխար. 6,038,372 խող. 1,484,921 այծ: — 61. Հետեւեալ թիւերը թուանշանով գրեցէք. Ութ միլիոն հինգ հարիւր հազար օխա գետնախնձոր. Երկու հարիւր իննսունը հինգ հազար եօթ հարիւր վաթսուն քիլէ ցորեն:

17 ԴԱՍ. — ԹԻՒ ՄԸ ԳՐԵԼՈՒ ԿԵՐՊԸ [Շար.]

31. Երբ բիւփ մը մէջ բուանշան պակսի, տեղը գեր կը գրուի: — Թիւ մը ըսած ատեննիս, կրնայ ըլլալ որ ամբողջ կարգ մը կամ մէկ երկու թիւեր պակսին, այն ատեն ատոնց տեղ զէրո կը գրուի: Օրինակ՝ վեց հարիւր երաւն թիւը կը գրուի 630, այնպէս որ պակսած միաւորին տեղ զէրո կը գրուի: Երեք հազար

Երկու հարիւր եօրը թիւը կը գրուի 3207. Հոս գէրօն կը բռնէ տասնաւոր թուանշանին տեղը: Երեք միլիոն երկու հարիւր եօրը թիւը կը գրուի 3,000,207. այս թուանշանին մէջ տասնաւորը եւ հազարաւորներուն ամբողջ կարգը գէրօյով նշանակուած են:

31. — Ի՞նչ ընելու է եօր թիւի մը մէկ կամ մէկ քանի կարգերը պակաս ըլլան:

Վարձուք. — **32.** Թուանշանով գրեցէք. Հինգ հազար վեց հարիւր երեք. Տասը հազար եօթը հազար քառասունը հինգ. Հարիւր հազար չորս հարիւր եօթանասունը հինգ: — **33.** Թուանշանով գրեցէք. Վեց հարիւր յիսունը չորս հազար ինը հարիւր եօթանասուն երկու: Մէկ միլիոն հինգ հարիւր տասնը ութ հազար ինը: Տասն երկու միլիոն տասնը ութ հազար ինը: — **34.** Գրով գրեցէք. 471,632. 584,819. 799,697:

18 Դ.Ա.Ա. — Վ.ԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Վարձուք. **35.** Հակառակէն համրեցէք 7.928էն 7.913: — **36.** Քանի^o կարգի միութիւն կայ 975.3125 թուանշանին մէջ: — **37.** Երկու առ երկու գրեցէք 32էն մինչեւ 64: — **38.** 3 առ երեք գրեցէք 813: — **39.** Գրով գրեցէք 131. 1313. 13131. 131318. 121314. 998877. 17170: — **40.** Սա նախորդ թիւթիւն մէջ ամէն մէկ թուանշանը ի՞նչ կարգի միութիւն կը ցուցընէ, ըսէք: — **41.** 5 առ 5 գրեցէք 19. 857էն մինչեւ 19. 902: — **42.** Հետեւեալ թիւերը գրով գրեցէք: — Եօթը հարիւր ութառուն երեք. Չորս հազար եօթը հարիւր ութառուն. Երեսունը եօթը հազար երսունը հինգ. Յիսուն հազար հինգ հարիւր հինգ: Եօթը հարիւր հազար չորս հարիւր քըսանը եօթը: — **43.** Սա թիւը 123456789 գրով գրեցէք եւ յետոյ մի և նոյն թիւը հակառակ կողմէն

գրեցէք թէ՛ թուանշանով, թէ՛ գրով: **44.** Այդ երկու թիւերուն մէջ գտնուած բոլոր թուանշաններուն կարգը ցուցուցէք:

45. Հետեւեալ խօսքերը ամբողջացուցէք կէտելուն տեղ դնելով այն թիւերը որ պէտք են. Հարիւրաւոր մը ներկայացընելու համար պէտք է ... թուանշան. միլիոն մը ներկայացընելու համար պէտք է ... թուանշան. հարիւր միլիոն ներկայացընելու համար պէտք է ... թուանշան. տասը հազարաւորի համար պէտք է ... թուանշան. տասնաւորի համար պէտք է ... թուանշան:

19. Դ.Ա.Ա. — 1—15 ԴԱՍԵՐՈՒ ԱՄՓՈՓՈՒՄ

Հարիւրէն մինչեւ մէկ միլիոն. (1—22). 10 տասնաւոր կ'արժէ հարիւր կամ մէկ հարիւրաւոր. 10 հարիւրաւորը կ'արժէ հազար կամ հազարաւոր մը. Տասը հազարը կ'արժէ մէկ տասը հազարաւոր. տասը հատ հարիւր հազարաւորը կ'արժէ մէկ միլիոն, եւ այսպէս շարունակ: — Բոել է թէ որ եւ է կարգի միութիւն, եթէ տասն անգամ ինք իր վրայ աւելցընես, յաջորդ կարգի միութիւնը կուտայ:

100էն մինչեւ 999 բոլոր թիւերը կը գրուին երեք թուանշանով. 1000էն մինչ 9999 կը գրուին չորս թուանշանով եւ այսպէս կը շարունակուի:

Թուանշանները եւ իրենց կարգերը (23—28). — Միաւորները, տասնաւորները եւ հարիւրաւորները կը կազմեն պարզ միաւորներու կարգը: Հազարը, տասը հազարը եւ հարիւր հազարը կը կազմեն հազարաւորներու կարգը: Միլիոնը, տասը միլիոնը եւ հարիւր միլիոնը կը կազմեն միլիոնաւորներու կարգը:

Վարժուք. — 76. եթէ երեք թուանշանէ բաղակացած թիւ մը նով սկսինք, ո՞րն է ամենամեծ թիւը : — 77. Եօթը թուանշանով թիւի մը մէջ ո՞րն է ամենէն մեծը եթէ Յով վերջանայ : — 78. Հինգ թուանշանով ամենէն փոքր թիւը ո՞րն է եթէ Յով վերջանայ.

20 ԴԱՍ. — 16 17 ԴԱՍԵՐՈՒ ԱՄՓՈՓՈՒՄ

Թիւ մը թուանշանով զրելու եւ կարդալու կերպը (29—31). — Թիւ մը կարդալու համար, նախ՝ աջ կողմէն սկսած՝ երեք առ երեք կը բաժնեն զայն : Յետոյ ձախ կողմէն սկսած՝ ամէն մէկ հատուածը առանձին առանձին կարդալու է, ինչպէս պիտի կարդայինք եթէ առանք մինակ ըլլային :

Թիւ մը գրելու համար՝ ձախ կողմէն կը սկսինք եւ թուանշաններու անունները կարգով կը շարենք՝ պակած թիւերուն տեղ զերո դնելով :

Թուանշան մը գրելու եւ կարդալու կերպը մէկ խօսքով բուռմ կ'ըսուի :

Թուումը համառօտղ ցուցակ


| | | | | | |
|----|---------------|---|----|------|----------------------|
| Ա. | դասակարգ | { | Ա. | կարդ | —պարզ միութիւններ |
| | Միաւորներ | | Բ. | » | —տասնաւորներ |
| | | | Գ. | » | —հարիւրաւորներ |
| Բ. | դասակարգ | { | Դ. | կարդ | —հազաւորներ |
| | Հազարաւորներ | | Ե. | » | —տասը հազարաւորներ |
| | | | Զ. | » | —հարիւր հազարաւորներ |
| Գ. | դասակարգ | { | Լ. | կարդ | —միլիոնաւորներ |
| | Միլիոնաւորներ | | Բ. | » | —տասը միլիոնաւորներ |

Վարժուք. — 79. Թիւով գրեցէք 3406843, 9624875
— 80. Երկու հարիւրաւոր եւ մէկ տասնաւոր քանի՞ հատ կ'ընեն . իսկ վեց հարիւրաւոր չորս տասնաւոր՞ :
— 81. Զորս թուանշանով ամենամեծ թիւը ո՞րն է :

ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆԵՐ

1 ԴԱՍ. — Ի՞նչՊի՛ Կը ԶԳԱՆՔ

1. Զգայութիւն . — Երբ մատերնիս ճրագին բոցին մօտեցընենք, կը զգանք որ մեր մորթը կ'այրի . Երբ մեր արմուկը գրասեղանին վրայ դնենք, դիմադրութիւն մը կը զգանք : Երկու պարագայի մէջ ալ զգայութիւն մը կրենք : Հիմա պէտք է դիտնալ թէ մեր մարմնին ո՞ր մասերը այս զգայութիւնը կ'իմանան :



2. Զիղեր, Ողնուղեղ, Ուղեղ . — Ամենարարակ ձերմակ թելեր կան, որ չնչերակներու և երակներու քովերէն ամրող մարմնին մէջ տարածուած են և որոնց ջիղ կ'ըսուի [Պատկ. 6, Զ. Զ.] աւասիկ այս ջիղերն են որ զգայութիւնները կ'ընդունին : Գրեթէ բոլոր ջիղերը կուգան իրարու կը միանան չուանի մը պէս երկար՝ սպիտակ ծուծի մը վրայ : Այս երկար սպիտակ ծուծը ողնայարին մէջ է [Պատ. 6, ՈՂ.] և կը կոչ-

Պատ. 6. — Զիղ. ուի ողնուղեղ :

յին դրութիւն . 3. Ուղեղ . — Ողնուղեղին վերի Ուղեղ . Ու. մասը խոշոր զանգուած մըն է, դրուած Ողնուղեղ . Զ. է գանկին մէջ և կը կոչուի Ուղեղ [Պատ. Զիղեր] :

6, Ո] : Զիղերը և ողնուղեղը իրենց ընդունած բոլոր զգայութիւնները կ'իմացընեն ուղեղին : Բայց է թէ մեր մարմնը ինչ որ զգայ, ուղեղն է որ կը հատկընայ անոր բոլոր զգացածները :

Ասկէ զատ, ուղեղն է որ համան կ'ընէ որ մենք շարժումներ ընենք՝ օրինակ, ձեռքերնիս վեր վեր-

ՏԸՆԵՆՔ, ՔԱԼԵՆՔ, ՎԱղենք, ԽԱՂԱՆՔ: Ուզեղը, ողնուղեղը և բոլոր ջիղերը միասին կը կազմեն շղային դրութիւնը :

1. Զգայութեան օրինակներ տուեր: — **2. Ի՞նչ է չիղը, ի՞նչ է ողնուղեղը կամ ծուծը;** — **3. Ի՞նչ է ուղեղը: Ինչի՞ կը ժառայէ ուղեղը:** Ի՞նչ է շղային դրութիւնը :

2. ԳԱՍ. — ՏԵՍՈՂՈՒԹԻՒՆ

4. Հինք զգայարանները. — Մենք կրնանք տեսնել մեղ շրջապատող բաները, կրնանք ձայններ լսել, հոտ առնել, կերակուրներ ճաշակել, առարկաներ շօշափել: Այս այլեւայլ գգայութիւնները կը կոչուին հինգ զգայարաններ: 1. Տեսողութիւնը որով առարկաները կը տեսնենք: 2. Լսողութիւնը որով ձայնները կը լսենք: 3. Հոտառութիւնը որով հոտ կ'առնենք: 4. Ճած ակելիիր որով մեր կերած բաներուն աղեկ կամ զէշ համը կ'իմանանք: 5. Շօւափելիիր որով կը հասկընանք առարկաներու ձեւը, անոնց որչափ կարծը կամ կակուղ, տաք կամ պաղ ըլլալը:

5. Աչքերը. — Տեսողութեան գործարանը աչքն է: Առջեւի կողմէն դիտենք աչք մը, կը տեսնենք որ անի կազմուած է ինք իր վրայ ծալլուած և մէջը ծակ մաի կտորէ մը: Ամ՝ դրսէն երեւցող մսի կտորը կը կոչուի ականջի բաւիդ: Իսկ անոր մէջտեղի ծակը, որ ներա կ'երթայ, կ'ըսուի ականջի արտաքին խողովակ: Այս խողովակին ներսի կողմը կը գտնուի շատ բարակուկ մորթ մը, որ թմրուկի մը մորթին պէս ձգտուած է, ասոր կ'ըսուի ականջի բիբուկ:



6. Տեսողութիւնը. — Լոյսը բիրին մէջէն կ'անցնի և աչքին ներաը կը մտնէ: Աչքին ներսի կողմը կը գանուի խոշոր ջիղ մը, տեսողական ջիղ անունով: Դրաի առարկաներու լոյսը բիրէն ներա կը մտնէ և կը հասնի տեսողական ջիղին այս ջիղն ալ առարկաներու տպաւորութիւնը, այսինքն աչքին տեսածը կ'իմացընէ ուղեղին :

7. Որո՞նք են հինգ զգայարանները: — **5. Ի՞նչ է կոպը, ի՞նչ է թարթիչը:** Աչքին մէջ ի՞նչ կը աեսնուի:

8. ԴԱԽԱ. — ԼՍՈՂՈՒԹԻՒՆ, ՃԱՇԱԿԵԼԻՔ, ՀՈՏԱՌՈՒԹԻՒՆ, ՇՈՇԱՓԵԼԻՔ.

9. Ականջներ. — Լսողութեան գործարանը ականջն է: Եթէ ականջի մը դրսի մասը դիտենք, կը տեսնենք որ անի կազմուած է ինք իր վրայ ծալլուած և մէջը ծակ մաի կտորէ մը: Ամ՝ դրսէն երեւցող մսի կտորը կը կոչուի ականջի բաւիդ: Իսկ անոր մէջտեղի ծակը, որ ներա կ'երթայ, կ'ըսուի ականջի արտաքին խողովակ: Այս խողովակին ներսի կողմը կը գտնուի շատ բարակուկ մորթ մը, որ թմրուկի մը մորթին պէս ձգտուած է, ասոր կ'ըսուի ականջի բիբուկ:

10. Լսողութիւն. — Բաւիդը կը ժողվէ դրսէն եկած ձայնները և արտաքին խողովակին միջոցաւ կը դրկէ ներս, այն ատեն աս ձայնները կը հանդիպին թմրուկին և կը թրթուացընեն զայն: Այս կերպով ձայնները կը հասնին ականջին խորեղը ուր կը գտնուի լսողական ջիղը որ իր իմացած ձայններու տպաւորութիւնը կը տանի ուղեղին կ'իմացընէ:

11. Լեզու. — Ճաշակելիք. — Լեզուն ճաշակելիք

գործարանն է։ Լեզուին վրայ երբ նայիք, պղափկ ցցուածքներ կը տեսնէք։ Ձիղերու բարակ թելերուն ծայրերը այս ցցուածներուն մէջ կը գտնուին. անոնք համի տպաւորութիւնը կ'առնեն կը տանին ուղեղին։

10. Շօշափելիք. — Իրաւ է որ մեր մարմին բուլոր մասերը, այսինքն ամբողջ մորթը կրնայ շօշափել և զգալ, բայց ամենէն շատ զգայուն են մատերուն ծայրերը։ Ասկէ զատ, մեր մորթին ամէն տեղերը հաւասարապէս զգայուն չեն։ Մատի մը ծայրով աւելի աղէկ կը հասկընանք թէ զմելինի մը բերանը սուրէ, քան թէ այն մատի ետեւի կողմովը։

7. Ի՞նչ է ականչին բարիք։ Ի՞նչ է ականչի արտաքին խողովակը։ Ի՞նչ է թրուկը։ — 8. Ո՞ր ջիղին միջոցաւ ծայրի տպաւորութիւնը ուղեղին կը հասնի։ — 9. Ճաշակելիքի գործարանը ո՞րն է։ — 10. Շօշափելիքը մասնաւոր գործարան ունի։

4. ԴԱՍ. — ՈՒՏԵԼՈՒ ԵՒ ԽՄԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

11. Առողջապահութիւն. Վահանգաւոր բմպելիներ. — Առողջ ապրելու համար շատ մը կանոններ կան, որոնց պէտք է հետեւինք։ Այս կանոնները ամէնը մէկտեղ Առողջապահութիւնը կը կազմեն։ Տղաքները պէտք չէ որ խմեն՝ ո՛չ օղի, ո՛չ ուրիշ ողելից ըմպելի։ ո՛չ ալ շատ գինի։ Մեծ մարդիկ, եթէ շատ գործածէն այս ըմպելիները, կը վասառուին. իսկ աղաքներուն համար անոնց մէկ կաթիլն անգամ վտանգաւոր է. անոնք ստամոքսը և աղիքները կ'աւրեն։ Օղին և ուրիշ ողելից ըմպելիները ուղեղին ալ միաս կ'ուտան։

12. Ուտելու համար կանոն. — Հացի կամ մսի կտոր մը որչափ աղէկ ծամուփ, այնքան դիւրաւ կը մարսուի, ուրեմն պէտք չկ ըուտ ուտել։ Որչափ

կամաց ուտենք, ա՛յնքան աւելի աղէկ կը մարսենք։

13. Կերակուրը ուտելէ անմիջապէս յետոյ չի վերջանար մարսողութիւնը. ան կը շարունակուի դեռ ատեն մըն ալ։ Ուրեմն, հաց ուտելէ անմիջապէս յետոյ պէտք չէ աւսաժի, մանաւանդ պէտք չէ լոգանք ընել՝ ծովի կամ գետի ջուրերու մէջ կամ տունք։ Աւելի աղէկ է ընկերներու հետ պատիլ կամ խաղ մը խաղալ։

14. Ակրաներու համար խնամք. — Քանի որ ակրաները պէտք է աղէկ ծամեն որ կերակուրը դիւրաւ մարսուի, ուրեմն շատ կարեւոր է խնամք տանիլ ակրաներուն։ Պէտք է ամէն առաւատ լուացուած ժամանակ, կակուղ՝ ակրայի վրձինով մը վերէն վար, աջ ու ձախ շփշփել զանոնք և ջրով լուալ։ Ակրաները երբ անխնամ թողուին, հիւանդ կ'ըլլան. անոնց ներքեւ գտնուող ջիղերը կը սկսին սաստիկ ցաւիլ եւ ակրաները կը սկսին փժիլ։ Պէտք չէ բնաւ ակրաներով կարծր բաներ կոտրել, որովհետեւ ակրան իր տեղէն կը խախտի, շատ անգամ կը կոտրի և կը սկսի փժիլ ու սոսկալի ցաւ պատճառել։

15. Ի՞նչ է առողջապահութիւնը. Ի՞նչո՞ւ համար օդի կամ ուրիշ օգեից ըմպեկի խմելու է։ — 12. Ի՞նչո՞ւ ծանը ուտելու է։ — 13. Ճաշէն վերչը աշխատելու է։ Ճաշէն վերջը լոգանք ընելու է։ — 14. Ի՞նչո՞ւ համար ակրաները խնամել պէտք է։

5. ԴԱՍ. — ՄԱԳՈՒՐ ՕԴ ՇՆՉԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

15. Պէտք է մատուր օդ շնչել. — 1. Պէտք է միշտ մաքուր օդ շնչել, որպէս զի շնչառութիւնը կանոնաւրապէս կասարուի։ Դուրսի օդը սովորաբար մաքուր է, բայց երբ սենեակի մը մէջ շատ մը անձեր կը նըս-

տին ու սենեակին պատուհանները գոց են, բերնէն եւ-
լած օդը, որ աղէկ չէ, սենեակին օդը կ'ապականէ:

2. Ուրեմն սենեակներու օդը միշտ նորոգելու է :
Ջմռա ատեն, երբ սենեակին մէջ վառարան կը վառի,
սենեակի օդը վառարանի պղտիկ դունէն միշտ ներս
կը մտնէ՝ կրակը արծարծելու համար և ծուխին հետ
դուրս կ'ելլէ, միւս կողմէ պատուհաններու և դռնե-
րու ճեղքերէն դրսի օդը ներս կը մտնէ: Բայց եթէ
սենեակը շափաղանց տաքնայ, պէտք է երբեմն դուռը
կամ պատուհանը բանալ և զովացընել զայն. այս կեր-
պով նոր ու մաքուր օդ ներս կը մտնէ :

16. Այն վառարանները, որ աղէկ ծուխ չեն բա-
շեր, վասնգաւոր են.— 1. Երբ վառարանը աղէկ կը
քաշէ ծուխը, պատուական կերպով կը վառի և միշտ
կը նորոգէ սենեակին օդը. բայց երբ աղէկ չի քաշեր
ծուխը, ի՞նչ կ'ըլլայ: — Այն ատեն ո՛չ միայն սեն-
եակին օդը չի նորոգուիր, այլ ածուխին կամ փայտին
ծուխը սենեակին մէջ կը լեցուի, և սաստիկ վտան-
գաւոր կ'ընէ զայն:

2. Ուրեմն վառարան վառող մը ի՞նչպէս կրնայ
ձանչնալ թէ վառարանը մուխը աղէկ կը քաշէ՞ թէ
ոչ: — Աս բանը շատ դիւրին է. Երբ վառարանը
սկսած է բորբոքիլ, լուցկի մը վառեցէ՞ ք և մօտեցու-
ցէ՞ ք պղտիկ դռնակին, եթէ լուցկին բոցը ծուեցաւ
դէպի դռնակը ու նոյն խոկ եթէ լուցկին մարեցաւ,
ըսել է թէ վառարանին մէջ օդի աղէկ հոսանք կը
մտնէ եւ մուխը լաւ կը քաշուի, խոկ եթէ լուցկին
բոցը անշարժ մնայ, ըսել է թէ վառարանը աղէկ չի
քաշեր, կը միայ:

15. 1. Թորերուն արտաշնչած օդը շնչառութեան յարմար

է. 2. Սենեակի մը օդը ի՞նչպէս կը նորոգուի: — **16.** 1. Ծու-
խը աղէկ չբաշող չերմոցները ինչո՞ւ վտանգաւոր են: 2. Ի՞նչ-
պէս կը հասկցուի թէ չերմոց մը աղէկ կը բաշէ ծուխը:

6. ԴԱՅ. — ՈՒՂԻՂ ԿԵՆԱԸԼՈՒ ԵՒ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ
ԸՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

17. Մարմինը ուղիղ դիրքի մէջ պահել. — 1.
Երիտասարդներ կան որ կը կաղան կամ կորացած մէջք
ունին, ծերուկներու պէս . գիտէ՞ք, շատ անգամ ի՞նչ
է պատճառը. — Պարզապէս մանկութեան ատեն ի-
րենց մարմինը գէշ դիրքի մէջ պահած են, այս է
պատճառը: Շատերը գէշ սովորութիւն ունին որ կար-
դացած կամ գրած ժամանակնին, իրենց մարմինը ա-
ղէկ դիրքի մէջ չեն պահեր: Պէտք է մէջքը ուղիղ պա-
հել եւ գլուխը շատ չծուի: Ո՞վ չի հասկնար այս
բանը: Մարդ մը պղտիկ եղած ատեն, իր ոսկորները
փափուկ են ու օրը օրին կը մեծնան. Երբ մարմին
մէկ մասը շարունակ գէշ դիրքի մէջ դտնուի, ոսկոր-
ներն ալ այն կերպով կը մեծնան եւ մարմինը տնեւ-
կ'ըլլայ: 2. Քալելու ատեն ալ պէտք է ուղիղ կե-
նալ եւ գլուխը վար չկախել:

18. Խաղալու օգտակարութիւնը. — 1. Մրիւնին
չըջանը դիւրացընելու համար պէտք է երբեմն երբեմն
վազվկել, խաղալ: Երկար ատեն անշարժ մնալը ա-
ղէկ չէ:

2. Մանաւանդ տղաքները աւելի պէտք է շար-
ժին, վազվզեն, խաղան. տղայի մը համար շատ գէշ
է այնպէս անշարժ՝ գամուած մնալ, շարունակ նստիլ:

19. Մարմնամարզ. — Տղայ մը աղէկ պայմաններու
մէջ մեծնալու, զօրաւոր եւ առողջ մարմին մը ունե-
նալու համար պէտք է որ շատ անգամ մարմնամարզ

ընէ: Մարմնամարզի միջոցաւ կանոնաւոր կերպով կը շարժենք մեր մարմնի բոլոր անդամները՝ առանց շատ յոգնելու: Տղաքները աւելի շուտ կը մեծնան և զօրաւոր ոտք ու ձեռք կ'ունենան, երբ մարմնամարզը ընեն: Մարմնամարզի չափ օգտակար է նաև վաղելով ցատկելով՝ կանոնաւոր խաղեր խաղալ:

17. 1. Ի՞նչ կրնայ պատահիլ երբ կարդալու կամ զբելու ատեն զէշ զիրով նստելու վարժուինք: 2. Ի՞նչ զիրը բռնելու է բալելու ատեն: — **18.** 1. Ի՞նչ օգուտ ունի մարզանքը: 2. Տղարը մարզանքի պէտք ունին: — **19.** Ի՞նչ է մարմնամարզը:

7. — ԸՆԴՀԱՆՈՒԹ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՆՈՆՆԵՐ

20. Խմելու աղեկ ջուր: — 1. Երբ մէկը դացած է դաշտը պտըտելու, կամ երբ ճամբորդութիւն մը կ'ընէ ու ծարաւ է, պէտք չէ հանդիպած ամէն ջուր խմէ: Ճահճներու եւ աղտոտ գետերու ջրերը մնասկար են: Անձրեւի ջուրն ալ շատ աղեկ չէ եւ շատ անդամ կրնայ հիւանդութիւն պատճառել:

2. Ամէնէն աղեկը աղբիւրի ջուրն է, որ հողին ծոցէն դուրս կը բխի: Իրաւ է որ շատ անդամ ջըրհորներ ալ աղեկ ջուր կ'ունենան, բայց շատ ջըրհորներու ջուրն ալ լեզի է: Ասկէ զատ նոյն խակ աղեկ ջուր ունեցող ջըրհորներու մօտ պէտք է որ կենդանիներու աղը եւ ուրիշ աղտեղութիւններ չգտնուին:

21. Տունը աղեկ վիճակի մէջ պահել: — Տանը ներսը խիստ աղեկ վիճակի մէջ պահելու է. առողջապահութեան համար շատ կարեւոր է առ: Շատ անդամ մարդ հիւանդ կ'ըլլայ, երբ իր բնակած սենեակը աղտոտ է: Պէտք է շատ անդամ ամբողջ առունը

աւլել, փայտէ մասերը լուալ, պատերը չփել եւ փոշիները դուրս հանել:

22. Մարմին խնամել: — Մարմին մաքրութիւնը խիստ շատ կարեւոր է և շատ մը հիւանդութիւններու առջեւը կ'առնէ: Պէտք է ամէն առաւտ առատ ջրով լուալ ձեռքերը, երեսները եւ ամբողջ գլուխը, և շատ անդամ ալ պաղ պաղ ջրով՝ ամբողջ մարմինը: Հագուստները խիստ մաքրուր պահելու է եւ ճերմակելները յաճախ փոխելու է:

Պէտք է զգոյշ ըլլալ եւ շատ տաք տեղէ մը շատ ցուրտ տեղ չանցնիլ մի եւ նոյն հագուստներով: Մասաւանդ երբ մէկը քրտընած է, պէտք է վերարկու մը առնէ վրան կամ հոլի առջեւ չնասի:

23. 1. Ճահճներու եւ աղտոտ գետերու ջուրը խմել աղեկ է: 2. Ո՞րն է է՞ն աղեկ ջուրը: — **24.** Տանը ներսի կողմը ի՞նչպէս պահելու է: — **25.** Ի՞նչպէս խնամելու է մարմինն ու հագուստները՝ առողջապահութեան համաձայն ըլլալու համար:

8. ԴԱՅ. — ԱՄՓՈՓՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԱՄՍՈՒԱՆ [1—7]

Զգայականութիւն եւ շարժում. (1—3). — Զիդերը զգալու եւ շարժում առաջ բերելու համար են: Զիդերու ամենամեծ մասը կուգան ողնուդեղին մէջ իւրաբու կը միանան: Ողնուզեղը երկար չուանի մը պէս ծուծ մըն է ողնայարին մէջ: Ողնուզեղին վերի կողմը գանկին մէջ կը գտնուի ուղեղը: Զիդերը իրենց ըլլոր զգացածները ուզեղին կ'իմացընեն, ուղեղն ալ հրաման կ'ընէ վիդերուն և շարժում առաջ կը բերէ:

ՀԻՅԳ զգայարանները. (4—10). — Հինգ զգայարանները առոնք են, տեսողութիւն, լսողութիւն, հոտառութիւն, հաւակելիք, օօշափելիք:

Աչքը տեսողութեան գործարանն է, պղտիկ գընտակիկ մըն է որ, եթէ առջեւի կողմէն դիտես, կ'երեւ

ներմկուցը որուն մէջ տեղն է գոյնզգոյն ծիածանը եւ ասոր ալ կեդրոնը՝ բիբը: Լոյսը բիբին միջոցաւ աչքի ներաը կը մտնէ եւ տեսողական ջիղին վրայ տպաւորութիւն կ'ընէ:

Ականջը լորդութեան գործարանն է: Դրսէն ականջի բաւիլը կ'երեւի, որուն մէջտեղէն ականջի արտաքին խողովակը ձայները ներա կ'ընդունի: Թրմուկը կայ որ կը թրթռայ եւ ձայնը կ'իմացընէ լուղական ջիղին որ ուղեղին կը տանի զայն:

Քիբը հոտաւութեան գործարանն է, իսկ լիզուն ձաշակելիքի: Մորթը ամբողջովին շօշափելու կը ծառայէ, բայց շօշափելիքի բուն գործարանը մատերու ծայրերն են:

Առողջ ապրելու համար կանոններ . (11—22). — Մարդ մը իր աւողջութիւնը աղէկ պահելու համար հետեւեալ կանոնները անպատճառ միտքը պահելուն է:

Բնաւ չխմել ո՛չ օղի, ո՛չ գինի, ո՛չ ալ որ եւ է ողելից ըմպելի: Հափաւոր ուտել, արագ արագ չուտել, կամաց կամաց ծամել: Կերակուրէ անմիջապէս յետոյ լոգանք չընել: Ակրաներուն շատ խնամք տանիլ: մինակ աղէկ ու մաքուր ջուր խմել:

Սենեակին օդը միշտ նորոգելու է պատուհանները միշտ բանալով: Վառարանը պէտք է ծուխը աղէկ քաշէ: Տունը շատ մաքուր պահելուն է:

Գրելու կարդալու ատեն ուղիղ գիրքի մէջ մնալ. քաղելու ժամանակ ալ մէջքն ու զլուխը ուղիղ բըռնել: Խաղալ, վազգել՝ չափաւոր կերպով եւ մարմնամարզ ընել: Առաստ ջրով լուացուելուն է, ձերմակեղէնները շուտ փոխելուն է: Քրտընած ատեն հովի դէմ մնալու չէ եւ ուսերուն վրայ բան մը տանելուն է:

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

1. ԴԱՍ. — ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ

1. ԱՅՆ կամ Գոյական. — Մօակ, ձի, կաղամար, Մեւրոպ, Տիգրիս, Վրացի, Ուրալ, Դաւրեծ բառերը կը ցուցընեն անձ, կենդանի, առարկաց:

Աս բառերը, որ գոյութիւն ունեցող բան մը կը ցուցընեն, կ'ըսուին գոյական կամ անուն:

1. Հրահանգ. — Հետեւեալ բառերը գոյականներ են: Ուռեցէք քե ո՞րը ամձ կը ցուցնէ, ո՞ր կենդանի եւ ո՞րը առարկայ:

Որսորդ, թռչուն, փետուր, նաւաստի, տնտես, դերձան, ծիծառ, բորեան, գառնուկ, բամպակ, սոխ, լուսարար, ծխախոտ, մուկ, զինուր, հովիւ, մանիշակ, լու, մլուկ, գլուկ (իշպիշպի), փեսայ, մատնի, խոզ, խանութպան, շերամ, աճպարար, քարիւղ:

2. Հրահանգ. — Հետեւեալ սահմաններուն համեմատ գոյականներ գտնէ:

Ի՞նչ կը կոչուի այն մարդը որ ձուկ կ'որայ, որ հիւանդ կը բժշկէ, որ նաւ մը կը վարէ, որ դաս կուտայ, որ միա կը վաճառէ, որ պատ կը հիւսէ, որ մանուկները կը վարժէ, որ սայլ կը վարէ:

Ի՞նչ կը կոչուի այն կենդանին որ հաւկիթ կ'ածէ, որ հօտը կը պահպանէ, որ կառք կը քաշէ, որ արօր կը քաշէ, որ կռնակին վրայ կուտկէն ունի, որ կը զռայ, որ կը մայէ, որ կը միաւէ, որ կը մոնչէ, որ կը բզզայ:

Ի՞նչ կը կոչուի այն առարկան որով գիր կը դրեն, որով հաց կը կտրեն, որով փայտ կը տաշեն, որով պատ կը ծեփեն, որով բան մը կը լըռեն, որով մազ կը սանտրեն, որով կար կը կարեն, որով քար կը տաշեն :

Հարցումներ. — 1. Ինչ է անունը : — Ինչո՞ւ զոյական ալ կ'ըսուի : [Թոյութիւն կը նշանակէ ըլլալ Գոտէք զոյ արմատով շինուած բառերը]

2. ԴԱՍ. — ԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ՏԵՍԱԿԸ

2. Հասարակ անուն. — Խաւենարած կամ հովիւ բառը կը ներկայացընէ այն անձը որ ոչխար կ'արածէ : Զի բառը միեւնոյն տեսակէ ամէն կենդանիներու ալ կ'ըսուի : Կաղամար կ'ըսուի ամէն առարկայի որուն մէջ մելան կը լեցրնեն՝ գիր գրելու համար :

Այս հովիւ, ձի, կաղամար բառերը հասարակ անուն են .

Ուրեմն հասարակ անուն է ամէն գոյական որ միեւնոյն տեսակէ ամէն անձի և առարկայի կրնայ բառուիլ :

3. Յատուկ անուն. — Թորոս բառը մէկ անձ միայն կը նշանակէ, Միսիսիփի մէկ գետի մը անուն է : Հնդիկ բառը կը պատշաճի մէկ աղջի կամ ժողովուրդի : Պոնտոս կամ ծանիկ մէկ գաւառի յատուկ անուն է և ամէն գաւառի չի պատշաճիր, ամէն լեռի Ուրալ չառուիր, այլ այսինչ լեռի յատուկ անուն մէ :

Արդ՝ Թորոս, Միսիսիփի, Հնդիկ, Պոնտոս, Ուրալ յատուկ անուններ են :

Յատուկ անուն են այն գոյականները որ միակ անձի մը, միակ առարկայի մը կը պատշաճին . կամ միեւ-

նոյն տեսակէ որու խաւմբի մը էակները կամ իրերը կը ցուցընեն :

Յատուկ անունները զլխագրով կը սկսին :

3. Հրահանգ. — Հետեւեալ բառերը գոյական են : Անոնց մէջէն ո՞րը հասարակ անուն է և ո՞րը յատուկ անու՝ որոշեցէք բերանացի և գրաւոր :

Զի, ոչխար, Սողոմոն, Բարիզ, աթոռ, կաղնի, կէտ, կաւիճ, մահիճ, դահիճ, եղնիկ, եղնիկ, կովկաս, նեղոս, բուրգ, բուրգ, գիծ, ծիծ, բիծ, Զաքէսո, Յովհէփ, Ալպեան, Սինա, Օսմանցի :

4. Հրահանգ. — Գրեցէք մարդուս ներին գործարներուն անունները :

5. Հրահանգ. — Գրեցէք արհեստաւորներու անուններ (10 հատ) :

6. Հրահանգ. — Գրեցէք ձեր լեկերներուն անուններ մականուններ :

Հարցումներ. — 2. Ո՞ր բառերը հասարակ անուն են : — 3. Ո՞ր բառերը յատուկ անուն են . Երկու տեսակէն ալ օրինակներ տուէր :

3. ԴԱՍ. — ՆԻԹՈՒԱԿԱՆ ԱՆՈՒՆ, ՎԵՐԱՑԱԿԱՆ ԱՆՈՒՆ

4. Նիւթական անուն. — Երբ պարտիզան, նպուռ, շաբար անունները զրոցեմ, միտքս կուգայ մարդ մը, միջատ մը, առարկայ մը զորոնք կրնամ աչքով տեսնել, ձեռքով չօշափել, ինչու որ նիւթական բաներ են :

5. Վերացական անուն. — Բայց երբ ըսեմ սէր, խելք, ջանք, վախ, եռանդ, երգում, ալխատութիւն, հոգի, պատիւ, այս բառերն ալ անուն են, բայց անոնց նշանակած բաները չեմ կրնար տեսնել, չեմ կըրնար չօշափել . միայն միտքով կ'ըմբռնեմ, կը զգամ .

ինչու որ նիւթական առարկաներ կամ էակներ չեն, այլ վերացական, աննիւթական, մտաւոր բաներ են:

Յ. — Վերացական անունները ընդհանրապէս ում, ուրիշ և որ կը վերջաւորին:

7. Հրահանգ. — Երկու սիւնակի մէջ զատ զատ գրեցէք նիւթական անունները եւ վերացական անունները:

Խոստում, հաճութիւն, տղայ, կրակ, ածուխ, արեւ, ծով, հոգի, աշխատութիւն, բարիք, կաքսու, միտք, ծաղիկ, օձ, եռանդ, զգացում, հանք, ջանք, խոտ, էրիկ, կնիկ, քաղաք, փափաք:

8. Հրահանգ. — Սա վերացական անունները նիւթականի փոխեցէք՝ ուրիշ, ում կամ ոյք մասնիկները ջնջելով.

Երեկոյթ, բնութիւն, թաղում, ծերութիւն, ընկերութիւն, նաւապետութիւն, կօշկարութիւն, հասոյթ, բնոյթ, տէրութիւն, հայրութիւն, արքայութիւն, իշխանութիւն, սուլում, խնդում, մեռելութիւն, կնութիւն, քերականութիւն, զրացութիւն:

Հարցումներ. — Ա. Ի՞նչ կը ցուցընէ նիւթական անունը. — Ա. Ի՞նչ կը ցուցնէ վերացական անունը: — Յ. Ի՞նչ մասնիկով կը վերջաւորին վերացական անունները:

4. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ 1-3 ԴԱՍԵՐՈՒ

Յ. Անուն. — Անունը բառ մ'է որ անձ, կենդանի եւ առարկայ կը ցուցընէ:

Տ. Հասարակ անուն. — Հասարակ անուն են այն գոյականները որ մի եւ նոյն տեսակէ՝ ամէն էակներու և իրերու կը յարմարին:

Պ. Ցատունկ անուն. — Մէկ անձի, մէկ առարկայի՝ կամ մէկ տեսակէ եղող անձերու եւ իրերու անունը յատուկ անուն կ'ըսուի:

Այսպէս են մարդ, քաղաք, գեղ, թաղ, փողոց, գետ, ծով, երկիր, լիճ, լեռ, եւայլն ցուցընող անունները,

10. Նիւթական անուն. — Այն անունները որ տեսանելի, չշափելի էակներ կամ իրեր կը ցուցընեն, նիւթական անուն են:

11. Վերացական անուն. — Այն անունները որ չշափելի բան մը չեն յայտներ, այլ մտքով կ'րմըըսնուին՝ վերացական անուն են: Այսպէս են ուրիշ, ում, ոյք վերջաւորող անունները:

5. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

9. — Գրեցէք 12 առաքեալներուն անունը:

10. — Գրեցէք հինգ անուն քաղաքի: Գրեցէք հինգ անուն անձի, հինգ անուն կենդանիի եւ հինգ անուն առարկայի:

11. — Գրեցէք հինգ անուն երկրի կամ պետութեան: Հինգ անուն ծառի, և հինգ անուն ուտելիքի:

12. — Կէտերուն տեղ գրէք յատուկ անուններ:

1.... Օսմանեան պետութեան մայրաքաղաքն է:

2.... մարգարէն սաղմոսներ գրեց: — 3.... ի նեղուցը կը զատէ Պալոյ եւրոպական և ասիական ցամաքները: — 4.... Օսմ. առաջին թագաւորն է:

— 5.... Գողիաթն սպաննեց: — 6.... ամիբա հիմնեց Սպա: Հիւանդանոցը: — 7.... հնարեց հայերէն տառերը: — 8.... գտաւ Ամերիկան: — 9.

... սպաննեց իր եղբայրը՝ Արէլ. — 10. ... եզաւառաջին մարտիրոս: — 11. ... գտաւ տափագրութիւնը: — 12. ... աշխարհի հինգ մասերէն մէկն է: — 13. ... աշխարհի ամենէն բարձր լեռն է: — 14. ... դրախտէն վանտեց... ու... :

13. Հրահանգ. — Սա նիւթական անունները վերացական ըրէք ուրիւն մասնիկով:

Լրագիր, գրագիր, հիղինակ, մատենագիր, գիր, եղբայր, հովիւ, բուն, շուն, բարեկամ, հայր, կայոր, դուքս, գեղացի, քուրմ, վարդապետ, ժամլոչ, աշակերտ, զինուոր:

14. Հրահանգ. — Որոշեցէք հասարակ և յատուկ անունները:

Ցովիսան մարգարէ, Սահակ կաթուղիկոս, Պետրոս ասաքեալ, Ռէմէլէ քաղաք, Ուրմիայի լիճ, Պալքան լեռներ, Անգղիայի կղզիներ, Կասպից ծով, Թուրքիայի ժողովուրդը, Պարսկաստանի սահմանները:

15. Հրահանգ. — Նոյն բառերը մէյմէկ խօսքի մէջ գործածեցէք:

Օրինակ. — Կասպից ծովը կը առածուի Ռուսաստանի, Պարսկաստանի եւ Թուրքաստանի միջեւ:

6. ԴԱՍ. — ԲԱՑԻՆ ՏԵՐԸ

12. Բային աերք՝ անուն. — 1. Երբ կ'ըսէմ Զին կը վագէ, ասով գաղափար մը կը յայտնիմ: Զին գործ մը կը կատարէ: Զի բառը, որ այդ գործը կատարող կենդանին կը ցուցընէ, բային տերն է:

2. Այս խօսքին մէջ բային տեղող բառը անուն մ'է:

13. Բային աերք՝ գերանուն: — Երբ կ'ըսէմ՝ դուն դաս կը սերես, նորէն գաղափար մը կը յայտնիմ:

Դուն բառը, որ գերանուն է, կը ներկայացընէ սերտելու գործողութիւնը կատարող անձը որուն կ'ուղղեմ խօսքս: Դուն բառը բային տէրն է:

Ուրեմն բայի տեր կընան ըլլալ անունը եւ դերանունը:

Ծանօթ. — Դերանուն են ես, դուն, ան, ինք, մենք, դուք, անոնք, իրենք բառերը:

16. Հրահանգ. — Սա խօսքերը օրինակեցէք եւ բայերուն տակը մէկ գիծ քաշեցէք, տեր բայիներուն տակը երկու գիծ:

1. Ատաղձագործը տախտակ կը յդիէ: — 2. Ցըռուիչները նամակ կը ցրուեն: — 3. Հասկերը կը Ցըռուիչները նամակ կը ցրուեն: — 4. Օդը տաք է: — 5. Մայրը կը յանփայլին: — 6. Օդը տաք է: — 7. Ցակորը վարպետ արհեստաոր է: — 8. Մայրը կը յանփայլին: — 9. Ես իրաւունք չունի՞մ: Դուն խելացի տղայ ես: — 10. Ան թող երգէ, դուն ալ ձայնակցէ: — 11. Միթէ մենք ձեր ընկերը չենք: — 12. Ցիտու ըատ «Դուք ամէնքդ ալ եղբայր էք»: — 13. Ինք զիս տեսւ, ես ալ բարեւեցի: — 14. Հովը կը սուլէ:

17. Հրահանգ. — Սա խօսերը ամբողջացուցէք գոյական տեր բայիներ դնելով,

..... կը վրնջէ, կը զույ, կը պոռչայ, կը զայտէ, կը մայէ, կը հաչէ....., կը մլաւէ, կը կոկոայ, կը ձլուրլայ, կը թնծկայ, կ'ոռնայ, կը մննչէ, կը սուլէ, կը բզզայ, կը ճոճուայ:

(Տես Լրացուցիչ Քերականութ. տիպ 1896 էջիլ.):

Հարցումներ. — 12. Ի՞նչ կ'ըսուի այն բառը որ անձ,
կենդանի եւ իր կը նշանակի: Եւ բային նշանակած գործը կը
կատարէ: — 13. Ո՞ր բառեր կրնան տէր բայի ըլլալ: — Ա-
նունին զերը կատարող բառը ի՞նչ կ'ըսուի: — . Որո՞նք եւ
դնրանունները:

7. ԴԱՍ. — ԲԱՑԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՄ ԽՆԴԻՔԸ

14. Բային խնդիրները. — Երկրագործը ցորեն կը
ցանէ արտին մէջ:

Այս խօսքին մէջ բային տէրն է Երկրագործը, բայն
է կը ցանէ:

Իսկ ցորեն և արտին մէջ բառերն ալ, որոնք խօսքը
պամբողջացընեն, կը կոչուին բային խնդիրները կամ
լրացուցիները:

Ի՞նչ կը ցանէ. — Ցորեն: Այդ ցորեն բառը, որ
ի՞նչ հարցման պատասխանն է, կը ցանէ բային խնդիրն է:

Երկրագործը ցորեն կը ցանէ՝ ո՞ւր. — Արտին մէջ
Աս արտին մէջ բառն ալ ցանել բային խնդիր է:

Ցովսէփ նգիպտուն ազատեց սովին:

Գիտենք արդէն որ Ցովսէփ (անունը) տէր բային
է, և ազատեց բայ է:

Ցովսէփ ազատեց ի՞նչը: — Նգիպտուր:

Ցովսէփ նգիպտուն ազատեց ինչէ՞ն: — Սովին:
Արդ՝ նգիպտուն սովին բառերն ալ ազատեց բա-
յին խնդիրներն են:

Հրահանգ 18. — Սա խօսքերուն մէջ բայերը շե-
ղագիր դրուած են: Տէր բայիներուն տակէն մէկ գիծ
և խնդիրներուն տակէն երկու գիծ քաշեցէք:

1. Ոչխարները կ'արածին դաշտին մէջ: — 2.
Շուները անոնց մօտ կը հակեն: — 3. Հովիւն ալ

որինդ կ'ածէ: — 4. Գայլերը չեն կրնար մօտենալ հօ-
տին: — 5. Եթէ ուղեն ոչխարներէն մէկը յափէտա-
կել, շունը կը հաչէ բարձր ձայնով: — 6. Հովիւն տե-
ղէն կը ցատէ: — 7. Ճօկանը ձեռք կ'առնէ: — 8.
Կը յարձակի գայլին վրայ: — 9. Ես տեսած եմ խաշ-
նաբածներ որ գայլերու հետ կոռուծ են և իրենց ոչ-
խարներն անոնց բերնէն խած են: — 10. Շունը
կ'օգնէ հովիւն, ան ալ գայլին վրայ կը վազէ, անոր
վիզը կը խածնէ և բող չի տար որ հօտին վնաս հաս-
ցրնէ:

19. Հրահանգ. — Օրինակին համեմատ խօսքեր
բինեցէք: — Օրինակ. — Արեւն ու լուսինը կը լուսա-
ւորեն Երկիրը:

Տէր բայի. — Արեւն ու լուսինը. — Զին ու եզը.
— Կոյխ ու այծը. — Հայրն ու մայրը. — Գետն ու
առան. — Սլուսակն ու խայտիտը:

Բայ. — Կը գայլայլեն, կը սիրեն, կ'ոռոգեն,
կը լուսաւորեն, կուտան, կը քալեն:

Խնդիր. — Արօրը, գեղեցիկ նուագներ, իրենց
զառակները, երկիրը, պարտէղները, կաթը:

Հարցումներ. — 14. Բային իմաստը ամբողջացընող բա-
ռը ի՞նչ կը կոչուի: — Գանի՞ տեսակ լրացուցիչ կայ: — Ի՞նչ
տարրերութիւն կայ տէր բային ու լրացուցիչն մէջ:

8. ԴԱՍ. — ՍԵՐԻՆ ԽՆԴԻՔԻ, ԲՆՈՒԹԵԱՆ, ԽՆԴԻՔ

15. Սերի խնդիք. — Մայրը կը սնուցանէ իր
մանկիկը: Աս խօսքին մէջ մանկիկը բառն է խըն-
դիր որ կը պատասխանէ զո՞վ (Քիմի՞): Հարցումին:

Որսորդը բոշուն կ'որսայ: Հոս ալ բոշուն բառն է

խնդիրը եւ կը պատասխանէ ի՞նչը հարցումին :

Արդ, զո՞վ, ի՞նչը հարցումով գտնուող խնդիրները կը կոչուին Սեռի խնդիր :

16. Թեուքեան խնդիր . — 1. Վարժուհին տետրակ բաժնեց իր աշակերտներուն : — 2. Գինին կը շնուի խաղողին : — 3. Խոտը կը քաղեն մանգաղոյ : — 4. Ծիծառնը բոյն կը շինէ տանիքներուն վրայ : — 5. Առիւծը կը բնակի անտառներուն մէջ :

Շեղագիր բառերը (աշակերտներուն, խաղողին, մանգաղոյ, տանիքներուն վրայ, անտառներու մէջ) նոյնպէս խնդիրներ են որ կը լրացընեն իրենց քով գտնուող բայերուն իմաստը : Բայց առ խնդիրները գտնելու համար զո՞յլ կամ ի՞նչը հարցումը չենք կը բնար ընել :

Պէտք է ըսենք. 1. Վարժուհին տետրակ բաժնեց . որո՞ւ — իր աշակերտներուն : — 2. Գինին կը շինուի. ինչի՞ս . — խաղողին : — 3. Խոտը ինչո՞վ կը քաղեն . — մանգաղոյ : — 4. Ծիծառը բոյն կը շինէ . — ո՞ւր, ո՞ւր տեղեր . — տանիքներուն վրայ : — 5. Առիւծը ո՞ւր կը բնակի . — անտառներուն մէջ :

Առ տեսակ հարցումներուն պատասխանող բառը բնութեան խնդիր կը կոչուի :

Բնութեան խնդիրը գտնելու համար, բային քով սա հարցումները դնելով է .

Որո՞ւ, որմէ՞ , որո՞վ , ինչի՞ , ինչի՞ , ինչո՞վ , ե՞րբ, ու՞ր, եւայլն :

20. Հրահանգ . — Կարդացէք հետեւեալ հատուածը, ետք օրինակեցէք ձեր տետրակին մէջ՝ սուրագծելով միայն բնութեան խնդիրները :

Ա.ԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

Յարութիւն ամիրա Պէղմեան որ ապրած է 19րդ դարու մէջ, առաքինի գործերով անմահացուցեր է իր անունը: Իր նպաստով շատ եկեղեցիներ վիճուեցան Պոլսոյ մէջ, դիրքեր նուիրուեցան դպրոցներու, հաստատուեցան մանաւանդ Աղդ. Հիւանդանոցը Եկտի Գուլէի դուրսը: Այդ բարի գործը միշտ երախտագիտութեամբ կը յիշուի աղդէն և հիւանդանոցին մէջ պատուարուող հիւանդներէն, ծերերէն, անկալներէն և որբերէն: Հիմա աղդին դրամով կը մատակարարուի այդ հաստատութիւնը, և՛ վեհափառ Սուլթանէն հովանաւորուած՝ օրական հացի ու մսի բաւականաշատի նպաստ կը ստանայ: Երանի՛ կարդանք աղքատները սիրողներուն և անոնց օգնութեան հասնողներուն:

Հարցումնիր. — **15.** — Լրացուցիչ կամ խնդիրը բանի տեսակ է: — Ի՞նչ հարցումով կը գտնուի սեռի խնդիրը: — **16.** — Իսկ բնութեան խնդիրը:

21. 9. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ 6, 7, 8 ԴԱՍԵՐՈՒՆ

17. Տէր բայի . — Այն բառը, որ կը ցունէ գործողութիւնը կատարող կամ կրող անձը, կը կոչուի բային տէրը:

18. Դերանուն տէր բայի. — Ես, դուն, ան, ինք, մենք, դուք, անօնք, իրենք բառերը դերանուն են:

Բայի տէր կրնան ըլլալ Գոյականը և Դերանունը :

19. Լրացուցիչ կամ խնդիր . — Բայի մը խնդիր է այն բառը որ նոյն բային իմաստը կ'ամբողջացընէ:

20. Սեռի խնդիր . — Խօսքի մը մէջ զո՞վ, ի՞նչը հարցումներուն պատասխանող բառը սեռի խնդիր է:

21. Բնութեան խնդիր . — Որո՞ւ, որմէ՞ , որո՞վ , որո՞ւ համար , որո՞ւ նետ , կամ ի՞նչ բանի՞ , ի՞նչ բանէ , ի՞նչ բանով , ի՞նչի՞ համար , ի՞նչի՞ նետ . ի՞նչի՞ մէջ ևլն . հարցումներուն պատասխանող բառը բնութեան խընդիր է :

10. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

21. Կարեն բառերով պատասխանեցէք սա հարցումներուն :

1. Զիւնը ի՞նչ կ'ըլլայ արեւին տակ : — 2. Ուր կ'աշխատին հանքագործները : — 3. Գարունը ի՞նչ կ'ընէ այգեգործը : — 4. Հովիւին շունը ի՞նչ օգուտ ունի : — 5. Դիշերապահները ե՞րբ կը հոկեն : — 6. Անձեւին ջուրերը ո՞ւր կ'երթան : — 7. Ո՞ւր կը բուսնի ցորենը : — 8. Իսկ բաթաթէ՞սը : — 9. Ո՞ր աշակերտ հոգ կը տանի իր դասերուն : — 10. Այրուբենը ո՞ր գրքէն սորվեցար : — 11. Ինչի՞ մէջ կը լեցընեն գինին : — 12. Որո՞ւ ողորմութիւն տալու է :

22. Սա խօսերուն մէջ սեռի խնդիրներուն տակէն զիծ հաւեցէք :

1. Հացագործը խմոր կը թրէ : — 2. Մուկը փայտ կը կրծէ : — 3. Վայրենին հիւղակ կը շինէ : — Ագարակապանը ցորեն կը ծախէ : — 5. Թագաւորը աղքեր կը կառավարէ : — 6. Ես քեզ շատ կը սիրեմ :

23. Բնութեան խնդիրներուն տակ զիծ հաւեցէք :

1. Գեղացին կարագ կը վաճառէ խանութպանին : — 2. Քրոջմէս նամակ տաի : — 3. Բարեկամիդ համար գերք մը գնէ : — 4. Խուրէն իր եղբօրը հետ կը խաղայ : — 5. Մեր ծնողքէն պարգեւ ստացանք : — 6. Դրամով ամէն բան չի գնուիր : — 7. Թռչունը

կ'երգէ ծառերուն վրայ : — 8. Կայծոռիկը կը փայլի գիշեր ատեն : — 9. Ցորենը կը լեցընենք պարկերու մէջ և ջաղացպանին կը տանինք որ աղօրիքով մանրէ , ալիւր շինէ ցորենը : — 10. Մայրը կը գուրզուրայ իր դաւկին վրայ :

11. ԴԱՍ. — ԵՐԵՎԱՆ ԴԵՄԻՔԵՐԸ

22. Առաջին դէմ . — Ես կ'երգեմ , ես կը խօսիմ , ես կը կարդամ խօսքերուն մէջ ես բառը առաջին դէմին դերանուն է :

23. Երկրորդ դէմ . — Դուն կ'երգես , դուն կը խօսիս կայլն . դուն բառը երկրորդ դէմին դերանուն է : Դուն կը ներկայացնէ այն անձը որուն խօսք կ'ուղղենք :

24. Երրորդ դէմ . — Երր Յակոբը յիշելով կ'ըսէմ . ան կ'երգէ , Յակոբ անունին տեղ կը գործածեմ ան բառը , որ երրորդ դէմին դերանուն է , և կը ցուցընէ այն անձը որուն վրայ կը խօսիմ :

24. Հրահանգ . — Սա խօսերուն մէջ ո՞ր դերանունները Ա . դէմին կը ցուցընին , որո՞նք Բ . դէմին և ո՞րո՞նք Կ . դէմին :

Ես կը մեկնիմ : Դուն չե՞ս կարդար : Ա՞ս ով է : Դուն ալ կեր : Ան թող լսէ : Դուն խօսէ , ես ձայն չեմ հաներ : Ես կար կը կարեմ , ան լուացք պիտի ընէ : Ես ու գուն եղբայր ենք : Ան ու ես մէկ զիրք կը կարդանք :

25. Հրահանգ . — Կեսերուն տեղ յարմար դերանուններ դրէմ :

..... կ'աղաջէմ : բարի տղայ է : որո՞ւ տղայ ես : ի՞նչ կ'ուտես : ո՞ր տեղացի է :

քու ընկերութ չէ՞մ : չե՞ս ուզեր խաղալ, ուրեմն
..... ալ չեմ խաղաբ :

Հարցումներ, — 23. Ո՞րն է Ա. դէմքի դերանունը: —
23. Իսկ Բ. դէմքի գերանո՞ւնը: — 24. Ո՞ր դերանունը Գ.
դէմք կը ցուցընէ: — Անունին տեղի ի՞նչ բառեր կը զօր-
ծածուին իրընւ բայի տէր:

12. ԴԱՍ. — ԵՐԿՈՒ ԹԻՒԵՐԻ

25. Բայր՝ եզակի. — Ես, դուն, ան, ինք բառերը
կը ցուցընեն թէ իրենց քովի բայը եզակի է:

26. Բայր՝ յօննակի. — Մենք, դուք, անոնք, ի-
րենք բառերը կը ցուցընեն թէ իրենց քովի բայը յօն-
նակի է:

| | |
|-------------------|--------------------------|
| Եզակի | Յոքնակի |
| Ես կ'երգեմ | Մենք կ'երգենք |
| Դուն կը խօսիս | Դուք կը խօսիք |
| Ան, ինք կը կարդայ | Անոնք, իրենք կը կարդան : |

27. Բային թիւր. — Ասկէ կը հասկցուի թէ բա-
յը կ'ըլլայ եզակի կամ յօննակի :

28. Հրահանգ. — Սա եզակի խօսքերը յօննակի ըրէի:
[Օքինակ. Անոնք մեծ մարդ են:]

Ան մեծ մարդ է: — Դուն շատ կ'աշխատիս: —
Ինք թող գայ: — Ես « Նոր Դպրոց » կը կարդամ: —
Ան կը խօսի: — Դուն շատ կը կառուս: — Ես աղէկ՝
կ'երգեմ: — Ան բարի մարդ է: — Դուն անոր մի
նայիր:

27. Հրահանգ. — Կարդացէք սա հասուածը, եռ-
քը գրեցէք ձեր աետակին մէջ՝ որոշելով բայերը մէկ
դիմով ու տէր բայիները՝ երկու դիմով:

Մ Ա Խ Կ Բ

Մոխրագոյն՝ փափուկ մորթով պատած է մուկը: Մուր աչքերը կը փայլին ու կը դիտեն ամէն կողմէ: Թաթերը շատ փափուկ են: Շնորհալի կերպով կը ցատքուէ: Արթուն ու զգուշաւոր է: Ան ի՞նչ սիրուն ակռաներ ունի: Տղաքը պէտք չէ վստահին աս փոքրիկ, նուրբ ու սրածայր ակռաներուն: Գտածը կ'ուտէ: Մուկ չէ՞ մի: Կաշին անդամ կը կրծէ: Ես շատ անդամ տեսած եմ մարդիկ որ կ'ըսեն. Լեզուիս ծայրը կը կակծէ. մկան կերուք եմ կերեր. իրաւ ալ ան պիտիսիկ կենդանին, որ հազիւ ձեռքիս չափ է, ամէն բանի կը դպչի. ամէն բան կը կրծէ. ամէն չարութիւն կ'ընէ մեր տուներուն մէջ: Շտեմարանէն ցորեն կը կրէ, թուղթ կը պատուէ, եւայլն: Վերջա-
պէս մուկէն զգուշանալու ենք՝ դուն ալ, ես ալ, ա-
մէնքս ալ:

28. Հրահանգ. — Նորէն գրեցէք նոյն հասուածը
և եզակի բայերուն տակ մէկ դիմ քաշեցէք, յոքնա-
կի բայերուն տակ երկու դիմ քաշեցէք:

29. Հրահանգ. — Կարդացէք նոյն հասուածն ու
բաէք թէ տէր բայիները ի՞նչ դէմքէ են:

Հարցումներ. — 25. Եզակի բայի մը բով ի՞նչ թիւ տէր
բայի կը զրուի: — Որո՞նք են եզակի դերանունները: — 26.
Որո՞նք են յօննակի դերանունները: — 27. Բային թիւը բանի
է: — Եզակին ի՞նչ կը ցուցընէ: — Իսկ յօննակի՞ն:

13. ԴԱՍ. — ԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ԹԻՒՐ

28. Մէկ անձ, մէկ կենացնի, մէկ իր. — Երբ
կ'ըսենք մարդ մը, կատու մը, զիրք մը, հոս մարդ

բառը մէկ անձ միայն կը ցուցընէ , կատու բառը մէկ կենդանի կը ցուցընէ , զիրք բառը մէկ առարկայ կը ցուցընէ :

39. շատ աճձեր , շատ կենդանիներ , շատ իրեր . — Բայց երբ ըսեմ մարգեր , կատուներ , զիրքեր , ան ատեն մարգեր գոյականը շատ մը անձեր կը ցուցընէ , կատուներ գոյականը շատ մը կենդանիներ և զիրքեր գոյականը շատ մը գիրքեր կը ցուցընէ :

40. Անուններուն բիւր . — Ուրեմն անուններն ալ թիւ ունին , այսինքն մէկ կամ շատ անձ , մէկ կամ շատ կենդանի , մէկ կամ շատ իր կը ցուցընէն :

41. Եղակի անուն . — Երբ գոյականը մէկ անձ , մէկ կենդանի , մէկ իր կը ցուցընէ՝ այն ատեն եղակի է : Ինչպէս . մեկ տուն , մեկ տուն , մեկ մամ :

42. Յունակի անուն . — Երբ անունը շատ անձ , շատ կենդանի , շատ առարկայ կը ցուցընէ , ան ատեն կ'ըսուի թէ յունակի անուն է :

Ինչպէս . Հայեր , սագեր , հացեր .
Աղջիկներ , զորիներ , զաւարեր .

30. Հրահանգ . — Զատ զատ սիւնակներու մէջ զրեցէք սա անունները : Առաջին սիւնակին մէջ զրեցէք եղակի անունները , երկրորդին մէջ յունակի անունները :

Ժամ , պատ , գիրեր , աշտանակներ , թերթեր . վարդ , սարդ , զարդեր , թարթիչ , յօնքեր , ընկեր , բժու , բառեր , չամիչ , տուն , շուներ . քոյրեր , ճամբայ , մատիտ , ներ , տէրեր , աներ , բաներ , վանք , հանքեր , թուփ , գորգեր , ոստիկաններ :

31. Հրահանգ . — Կարդացէք սա հատուածը : Ետք գրեցէք եղակի անուններուն տակը մեկ զիծ եւ յունակի անուններուն տակ երկու զիծ հաւելով :

ՍԵՐՄԸ

Մեր բնակած երկրագունաքը լեցուն է սերմելով զորոնք ցանած է Աստուծոյ արարչագործ ձեռքը : Բոլոր անտառներ , բոլոր պատղատու ծառեր , գոյնզգոյն ծաղիկներ , կանաչ խոտեր և զանազան բանջարեղէն բոյսեր և ամէն բուսական բաներ , սերմի հատիկներէ առաջ եկած են : Այս տեղ դուն փառք տուր Աստուծոյ , հոգիովդ համբուրէ՛ անոր նախախնամ ձեռքը որ՝ այս երկիրն իբրեւ ժառանգութիւն և իբրեւ անսպաս դրամագլուխ տալով մարդուն՝ ամէն տեսակ սերմերն ալ երկրին հետ պարզեւեց : Եթէ առանց սերմի չոր և անբոյս երկիր միայն տար , ի՞նչ կըլլար մարդուն վիճակը : Ա՛լ չէր կընար ապրիլ մարդէակը , վասն զի մեր սնունդն ու մեր կեանքը երկրի սերմարոյսերն են :

Պապիկ եւ Թոռնիկ , ի .

Խ. Հ.

32. Հրահանգ . — Նոյն հատուածին մէջ ո՞ր բառերը սեռի խնդիր են , եւ ո՞րոնք բնուրեան խնդիր :

Հարցումներ . — 28-32. — Ի՞նչ կ'ըսուի այն անունը որ մէկ անձ , մէկ կենդանի , մէկ առարկայ կը ցուցընէ : — Իսկ մէկէ աւելի ցուցընող անունը ի՞նչ թիւ կ'ըսուի :

14. ԴԱՍ . — ԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ԹԻՒՐ

ԱՆՈՒՆՆԵՐԸ Ի՞ՆՉՊԵՍ ՅՈՒՆԱԿԻ Կ'ՅԱԼԱՆ

33. Անուններուն բիւր ի՞նչպէս կ'որոշուի . — Անունները եղակիի մէջ ուրիշ կերպ կը գրուին , յորնակիի մէջ ալ ուրիշ կերպ :

Երբ կ'ըսեմ մէկ եղբայր , մէկ հաւ , մէկ նաւ , եղբայր , հաւ , նաւ եղակի են : Աս է իրենց նախնական ու պարզ ձեւը :

ՆՈՐ ԴՊՐՈՑ, 2⁰ ՊՐԱԿ

ԵՐՐ յոքնակի ըլլան, ուղիւ կերպ կը գրուին. ի-
բենց ծայրը եր կամ ներ կը կցուի, այսպէս.

Նղբայրներ, հաւեր, նաւեր:

34. Կանոն. — Անունները յոքնակի շինելու հա-
մար անոնց ծայրը եր կը կցենք (երբ միավանկ են),
ներ » » (երբ բազմավանկ են):

32. Հրահանգ. — Սա միավանկ եղակի բառերուն
ծայրը եմ մասնիկը կցելով յօքնակի թրէք:

Հայր, մայր, քոյր, մամ, պապ, հաւ, հաց, ջուր,
լոյս, աչք, քիթ, վիզ, մատ, մազ, մաս, դաս,
փայտ, պայտ, կաթ, վարդ:

33. Հրահանգ. — Սա բազմավանկ եղակի բառե-
րուն ծայրը ներ աւելցրնելով յօքնակի թրէք:

Եղբայր, զաւակ, աղջիկ, հանի, ընկեր, դրացի,
վարժապետ, վարդապետ, աշակերտ, վարժուհի,
դպրոց, փողոց, պարտէզ, ծաղիկ, խաղող, գինի,
կռնակ, կոճակ, դերձան, հագուստ, անձրեւ:

15. ԳԱՅ. — ԱՄՓՈՓՈՒՄ 11—14 ԴԱՍԵՐԾԻ

35—37. Բայերուն երեւ դեմքները. — Առաջին
դեմքն է խօսողը, որուն տեղ կը գործածուի ես, մենք
դերանունները:

Երկրորդ դեմքն է այն անձը որուն կ'ուղղենք մեր
խօսքը և կը գործածենք դուն, դուք դերանունները:

Երրորդ դեմքն է այն անձը որուն վրայ կը խօ-
սինք, ըսելով՝ ան, ինք, անոնք, իրենք:

38. Բայր՝ եղակի թիւալ. — Երբ գործողութիւնը
կատարողը մէկ անձ կամ իր է, բայց կը գործի եղակի.
այն ատեն տէրբային կ'ըլլայ ես, դուն, ան, ինք
կամ (Գ. դէմքի համար) գոյական մը:

39. Բայր՝ յօքնակի թիւալ. — Երբ շատ մը անձեր
շատ մը իրեր կը կատարեն գործը, այն ատեն բայը
կը գրուի յօքնակի, և աէք բայի կ'ըլլան մենք, դուք,
անոնք, իրենք դերանունները կամ (Գ. դէմքի համար)
մէկէ աւելի անուններ:

40. Բայերուն բիւր. — Բայերը կը գործածուին
եղակի կամ յօքնակի թիւով:

41—45. — Անուններն ալ ունին եղակի և յօք-
նակի: Մէկ էակ, մէկ իր ցուցընող անունները եղակի
են, իսկ երբ շատ անձ, շատ կենդանի, շատ առար-
կայ կը ցուցընեն, յօքնակի են:

46. Անունները յօքնակի բնելու կանոն. — Եղա-
կի անուն մը յօքնակի ընելու համար ծայրը եր կամ
ներ աւելցընելու է:

Միավանկ անունները եր մասնիկով, իսկ բազմա-
վանկ անունները ներ մասնիկով յօքնակի կ'ըլլան:

16. ԴԱՍ. — ԲԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

47. Ներկայ. — Երբ կ'ըսեմ կը կարդամ, կը
հասկցուի թէ կարդալու գործը հիմա կ'ընեմ, հիմա
կը կարդամ: Ասիկա է բային ներկայ ժամանակը:

48. Անցեալ. — Երբ կ'ըսեմ երեկ կը կարդայի,
երեկ կարդացի, կը հասկցուի թէ անցած ժամանակի
մէջ կարդացած եմ: Աս ալ բային անցեալ ժամանակն է:

49. Ապառնի. — Եւ երբ կ'ըսեմ, վաղի պիտի
կարդամ, կը հասկցուի թէ կարդալու գործը վաղը
պիտի ընեմ, այսինքն գալիք ժամանակ մը:

Այս ժամանակն ալ կը կոչուի ապառնի:

50. Ժամանակ. — Հանել է, բային ժամանակը
ցոյց կուտայ թէ գործ մը իրման կ'ըլլայ, կամ երեկ
եղաւ կամ վիրջը՝ վաղի պիտի ըլլայ,

Ներկայ ժամանակ ըսելով կը հասկցուի թէ գործը այս վայրկեանիս կատարուելու վրայ է :

Անցած ժամանակը ցոյց կուտայ թէ գործը կատարուած լմացած է :

Ապառնի ժամանակը կը ցուցընէ թէ գործը այս վայրկեանէն ետքը պիտի կատարուի :

Բայց կընայ գործածուիլ ներկայ, անցեալ և ապառնի ժամանակով :

34. Հրահանգ. — Սա խօսերն օրինակեցէ եւ որուեցէ քեզ բայերը ներկայ ժամանակ կը ցուցընէն,

ո՞ր » անցած »
եւ ո՞ր » ապառնի » »

Բարեկամս վաղը պիտի գայ : — Հիմա կ'աշխատախմ, վաղը հանդիսա պիտի ընեմ : — Երեկ ձամբայ ելաւ : — Ութ օր առաջ կատարեցինք մկրտութիւնը : — Գալ կիրակի ագարակ պիտի երթանք : — Հերուալ գացինք : — Այս աղան իրաւ խելօք կը կենայ : — Տնտեսը ջուր չի բերեր : — Ծարաւ ենք : — Դուն ալ ջուր մը չպիտի՝ խմես : — Այո՛, կը խմեի, բայց հիմա քրտնած եմ. քիչ մը վերջը պիտի խմեմ :

Հարցումներ. — 47. Ո՞րն է այն ժամանակը որ կը ցուցընէ թէ գործը կը կատարուի խօսուած պահուն. — 48. Իո՞ն արդէն կատարուած գործ մը ցուցընող ժամանակին ինչ կ'ըրուի : — 49. Աերջը կատարուելիք գործը ցուցընող ժամանակը որն է : — 50. Որո՞նք են բային երեր ժամանակները :

17. ԳԱՍ. — ԲԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

51. Եղանակ. — Բային ցուցուցած գործը այլ եւ այլ ձեւերով կընայ բացատրուիլ :

Այս այլ եւ այլ ձեւերը կը կոչուին եղանակ :

52. Սահմանական եղանակ. — Երբ ըսեմ Սիմօն

դաս կը սորվի, կը հաստատեմ, կը ճշդեմ, կը սահմանեմ թէ գործը կատարողն է Սիմօն : Այս տեղ կը սորվի բայց սահմանական եղանակ է :

53. Հրամայուկան եղանակ . — Երբ Սիմօնին ըսեմ. դասդ կարգա՛, կը հրամայեմ գործ մը կատարել : Անտեսն կարգա՛ բայց հրամայական եղանակ է :

54. Ստորադասական եղանակ . — Կ'ուզեմ որ Սիմօն դաս սորվի : Այս խօսքին մէջ սորվի բայց կ'ուզեմ բայցին կապուած է, անկէ կախում ունի եւ անոր ստորադաս եղած է : Հոս ալ սորվի բայն ստորադասական եղանակ է :

55. Աներեւոյր եղանակ . — Դաս սորվիլը օգտակար է Սիմօնին : Աս խօսքին մէջ սորվիլ բայցը ընդհանուր եւ անորոշ կերպով կը բացատրէ գործ մը, որուն ժամանակն յայտնի չէ : Աս տեղ ալ սորվիլ բայց աներեւոյր եղանակ է :

56. Ջնդունելուրիւն կամ Դերբայ . — Վերջապէս երբ կ'ըսեմ, Սիմօնին սորված դսալը, Դաս բառին յատկութիւնը, ինչպէս ըլլալը կը յայտնեմ սորված բայցով : Աս բայն ալ ընդունելուրիւն կամ դերբայ է :

35. Հրահանգ. — Ի՞նչ եղանակ են բայերը սա խօսերուն մեջ :

Ես դաս պիտի սորվիմ : — Ձեմ ուզեր որ ժամանակդ պարապ անցընես : — Կարդա՛, տղա՛ս, կարդա՛ որ մարդ ըլլաս : — Ապրիլն անհրաժեշտ չէ, բայց աշխատիլն անհրաժեշտ է : — Մարդս պէտք է ձամբարդած ըլլայ . ան ատեն է որ շատ բան կը սորվի : — Առածը կ'ըսէ . « Շատ ապրողը չգիտէ, շատ ձամբարդողը գիտէ » : — Յիսուս ծնաւ Հրէաստանի մէջ : — Սիմօն, դաս պիտի սորվի՞ս :

36. Հրահանգ. — Երեխական խօսք ըինեցէ՛ 1.

Սահմանական եղանակի բայով, 2. Ստորադասականով, 3. Հրամայականով :

Հարցումներ. — 51. — Ի՞նչ կը ցուցընէ բային եղանակը : — Եղանակը բանի՞ է : — Որո՞նք են : — 52. — Ի՞նչ կը ցուցընէ սահմ. եղանակը — 53. — Իսկ հրամայականը — 54. — Ստորադասականը : — 55. — Աներեւոյթը : — 56. — Անդունելութիւնը :

18. ԴԱՍ. — ԲԱՑԻՆ ԵՐԵՔ ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ,

ԱՐՄԱՏ ԵԽ ՎԵՐՋԱԿԱՌՈՒԹԻՒՆ

57. Բայր խոնարհել . — Բայի մը ամէն եղանակները, ժամանակները, դէմքերն ու թիւերը գրով կամ բերնուց ըսելը բայր խոնարհել կը կոչուի :

58. Առաջին լծորդութիւն . — Բային առաջին ձեւ, որ ել կը վերջաւորի . Ա. լծորդութիւն է :

59. Երկրորդ լծորդութիւն . — Իլ վերջաւորոց բայրերը երկրորդ ձեւի կամ լծորդութեան բայ են :

60. Երրորդ լծորդութիւն . — Այն բայերն ալ ուրոնց աներեւոյթը ալ կը վերջաւորի , Գ. լծորդութեան բայ են :

61. Արմատ եւ վերջաւորութիւն . — Երգել, երգելի, երգած բայերուն մէջ կայ . Երգ մասը որ ամենուն մէջ ալ նոյնն է : Բային այս մասը կը կոչուի արմատ եւ անփոփոխ կը մնայ :

Իսկ ել, եցի : ած մասերը բային վերջաւորութիւնն են որ եղանակին, ժամանակին, թիւին, դէմքին համամատ կը փոխուին :

37. Հրամանակ. — Սա բայերը երեք սիւնակի մեջ զատ զատ գրեցէք ուռուելով լծորդութիւնները :

Մտածել, կարդալ, խորհիլ, տապկել, մոռնալ,

անցնիլ, գանիլ, բանիլ, թքնել, ապրիլ, գողնալ, դողալ, ազօթել, յուսալ, տանջել, տանջուիլ, փաթթել, պոտի, հաղալ, փաթթուիլ, գոցել :

19. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ 16, 17, 18 ԴԱՍԵՐՈՒ:

62. Ժամանակ. (47—50) — Ժամանակը ցոյց կուտայթէ բային նշանակած գործը հիմա կը կատարուի, կամ արդէն կատարուած է և կամ ապագային պիտի կատարուի : Ուրեմն ժամանակը երեք է . Ենթայ, անցեալ, տպանի :

63. Եղանակ. (51—56) — Ընելկամ ըլլալ ցուցընելու այլ և այլ ձեւերը կը կոչուին բայի եղանակներ : Հինգ եղանակ կայ .

Սահմանական որ իրողութիւնը կը հաստատէ : Հրամայական որ պատուէր, հրաման կը յայտնէ : Ստորադասական որ կը ցուցընէ թէ գործ մը ուրիշ գործէ մը կախում ունի :

Աներեւոյր որ ընդհանուր, անորոշ գործողութիւն մը կը յայտնէ :

Ընդունելութիւն որ անձերուն կամ իրերուն որպահութիւնը կը ցուցընէ :

64. Բայր խոնարհել . (57) — Բայի մը ամէն եղանակները, ժամանակները, դէմքերն ու թիւերը կարգով զլուցել կամ գրելն է խոնարհել :

65. Երեք լծորդութիւն . (58—60) — Բայերը երեք ձեւով կը վերջաւորին, այսինքն երեք լծորդութիւններն . Ա. լծորդութեան բայերը ել կը վերջաւորին,

| | | | | | |
|----|---|---|----|---|---|
| Բ. | » | » | իլ | » | » |
| Գ. | » | » | ալ | » | » |

66. Արմատ եւ վերջաւորութիւն. (61) — Բային արմատը այն մասն է որ ամբողջ խոնարհումին մեջ անփոփոխ կը մնայ , իսկ վերջաւորութիւնը այն մասն է որ կը փոխուի եղանակին , ժամանակին , թիւին ու դէմքին հետ :

20. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

38. Հրահանգ . — Սա խօսերուն մեջ բայերուն ասկեն զիծ խաչեցէք : Ետք ըստք քէ ի՞նչ թիւ են (եզակի՞ քէ յոքնակի՞) :

1. Ես կը ճաշեմ , դուն կը խօսիս : — 2. Ան կը պոռայ , մենք կը խնդանք : — 3. Հովհանք ոչխար կ'արածէ : — 4. Կարելի՞ բան է որ ծնողքդ չսիրես : — 5. Գիւղ երթալու միաք ունի՞ք : — 6. Ուժէդ վեր բաներու կը ձեռնարկիս : — 7. Կանչեցէք տեսնեմ՝ ի՞նչ կ'ըսէ առ մարդը :

39. Հրահանգ . — Ըսէ՛ք , ի՞նչ դիմէկ են նոյն բայերը :

40. Հետեւեալ բայերը օրինակեցէ՛ վերջաւորութիւնը արմատեն զատելով :

Պարել , կը պարէ , պարած , պարեցին , կը պարե՞ս , պիտի պարե՞ս , կը պարե՞նք , պարէ՛ :

Նմանցուցի , նմանցընել , կը նմանի , նմանէինք , նմանեցաւ , նմանէ՛ , նմանած , կը նմանիս , կը նմանէր , նմանի :



ՀՀ Ազգային գրադարան



NL0240170

ՆՈՐ ԳՊՐՈՑ

ՆԱԽԱԿՐԹԱԽԵԱԱՆ ԳԱԱԱՐԵԹԱՅՔ

ՀԱՄԱԿԱՐԱԾ ԴՐԱԽԹԵԱՄԹ

1^o — Դպրոցական տարին 10 ամիսը ըլլալով՝ ՆՈՐ ԳՊՐՈՑն ալ տառը Պրակիներու բաժնուած է։ Մէն մի Պրոկ կը պարունակէ մէկ ամսուան մէջ ուսանելի առարկաներէն ամէն այն ճիշդերը, որոնք պարաւորիչ են նախակրթութեան հաւաքնացքին նախար

2^o — Էասերու աւանդումը ճշգող ԺԱՄԱԱԱԱՅՅՅՅՅՅՅ տպուած է Վեցերորդ Պրակին մէջ, իսկ շաբաթական ԳԱԱԱՅՅՅՅՅՅՅ արոշուած են թ։ Պրակին կցուած յաւելուածական թերթ։

3^o — ՆՈՐ ԳՊՐՈՑի պարունակութեան և մէկ ին վրայ մանրամասն խօսուած է ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ԾԱԱԱԻՅԱԿԻԲ անուն մասնաւոր Պրակին մէջ (որ փափարովներուն ձրի կը զրկուի), ինչպէս և Ա. Պրակին սկիզբը Անոնց ընթերցուածը կը յանձնարարենք ամէն Աւուցչի։

4. — ՆՈՐ ԳՊՐՈՑը միմաւուած է Համակեզրոն Պրամեան վրայ, հետեւողակեամբ Ա. Ասոց ապէս Ա. Աէնեէդի համանուն զործին, որ մէջ հոչակ հանգն է և կը զործուածի եւրոպական առան մկ սրգ դպրոցներու մէջ։

5^o — ՆՈՐ ԳՊՐՈՑի շնորհիւ կուրեի կ'ըլլայ հասաւառել կանոնաւորութիւն և մշոր կը Անդադրէ ժամանակալից կրթութեան ապին և մանրա գործութեան զործնական եղ մոռկները։

6^o — ՆՈՐ ԳՊՐՈՑը ամէնէն յուսումնական առաջնորդն է Հայ Աւուցիչն և անոր կը Անդադրէ ժամանակալից կրթութեան ապին և մանրա գործութեան զործնական եղ մոռկները։

7^o. ՆՈՐ ԳՊՐՈՑը կուրեի է ոսանուլ զատ զատ Պրակինելու և կամ 10 պրակիը միասին կազմուած։

8^o. — Անդրոջ 10 Պրակին զինն է Պրոտ Փանիք 30 դրուց զատ շառներու համար 35 զատէ, արաւանաւուր համար 8 Փանիք (3 դրուց), Փանիք ծախրը մեր վրայ է։

9^o. Պրակիները զատ զատ կը ժամանակին ֆակոն դրուցի

10^o. Տառը ձեռք մէկն զնոզը 1 նոր ուսէր կը սառնուց

Ասուածած սրկից հայութան խանճե սպաթ գու ճաջի ճաջի ճաջի

Համուկ. — ԱՄԵՐԱՍ 136. Գ. Ա. Ա. Ա. Ա.

Խորանական սի խան, Արքահայ, Ա. Պալիս